

Ա. ՏԱՐԱՉԴ ՎԱՐԴ. ԳԱԼԵՆՏԵՐԵԱՆ

# ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՐՑ

ԵՒ

## ԸՆՈՐՅԱԼԻ



Պատմա-ֆինական ժեռութիւն



ՄԱՐԶՈՒԱՆ

Տպարան ՆԵՐՍՈ-ՄՐԱՊԵԱՆ

1910

281

Գ-17

04 NOV 2009

281

9-17

ԱՐՏՈՒՐՈՂԻ ՎԱՐԴ. ԳՈԼԵՆՏԵՐՅԱՆ

ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՐՑ

Ե

ՇՆՈՐՀԱԼԻ



Պատմական ժամանակակիցներին



\* ԱՐՏՈՒՐՈՂԻ  
\* ԲԻBLՈTԵԿԱ \*  
Գ. Ա. ԽԱՆՏԵՐՅԱՆ  
ՏԱՐԱԾՈՒՅՆ

ՄԱՐԶՈՒՅՆ

Տարբար ՆԵՐՍՈ ԵՒ ՄԱՍՔԵԱՆ

1909

11 FEB 2014

6970

Упр. с. Красногорка  
Гр. Крас. Гр. письмо № 227  
запасен  
20 авр 1940 Мурзин

ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՐՑ  
ԵՒ  
ՇՆՈՐՀԱԼԻ



6150

41

Դուզնաթեայ Առէր  
Սիրեցեսլ ՀՈԳԵՒՈՐ ԾՆՈՂԻՄ  
Ամենապատի  
Տ.Տ.ԵԼԻՇԵ Ս.ՊԱՏՐ. ՀՕՐ ԴՈՒՐԵԱՆ  
Որդիական  
Ամենախորին երախտագիտութեամբ

Ամենապատի

Մրազան Հայր,

Տարիներ առաջ, ինչպէս զիտիք, մեր վարդապետական ձեռնադրութեան առին՝ իր աւարտական թէսէ՝ իմծի իմկած բաժինն աղ ևս պատրաստե եի ՄԻՈՒԹԵՆԱԿՍՆ ՀՈՐՑ եւ ԾՆՈՐՀԱԼԻ անունին տակ: Մեծագոյն փափախ եր ա'յդ ուղղութեամբ յանուած ըլլալ զործը, նիր ընեղով նաև Լամբրնացիի եւ յացորդ ժամանակներու մէջ փայրապար յուզուած նևանօրինակ իմադիրները: Դժբաղդաբար, ասկան, այն ատենի տամադրուած ժամանակամիցոցը անբաւական մնալով իմ այդ ծրագրիս, ուրիշ առրի վերապահներ եի անոր իրազործումը եւ զոհացեր՝ Աերկայ մասով միայն, որ իմին իր մէջ առանձին ամրողութիւն մըն է արդին:

Հին օրերու բռնապետիկ խասութիւններն ու պաշօնիս հանգաւանելիները եք դիրութիւն ու պատեհութիւն ընծայեցին բուն նպատակիս դիմելու, յառաջիկայի համար դեռ յուսաղու իրաւում ունենալ կ'կարծեն: Միայն թէ, ատիկս կերպով մը կախում պիտի ունենայ ներկայ աշխատութեան զժեղիք ընդունեցունենան: Ես, շաւագոյն զործ մը արտադրած եւ բորբոքին նոր բաներ մը բած ըշալու յաւակնութիւնը չունին թեաւ: Համեստորէն աշխատուած զործ մըն և այս միայն որ կ'յուսամ թէ մեր ազգային անցեալ կեանիք պատմական ամենակարենոր դեպքերուն ունեսարքիր ու գրասեր անձերու ընթերցումի նիւթ կարենայ դառնալ:

Եւ որովհետեւ, առաջին օրեն, ամենէն աւելի Դուք ներշնչած եք ինձի, Մրգազան Հայր, Ճշմարտութեան ու Իրաւումի գաղափարը, զանոնի զգացու համար այնինան զգայուն Զեր սրեն երակ մը նետեղով իմինին ալ մեջ,

Որովհետեւ Դուք առաջնորդած եք զիս Ճշմարտութիւնն ու Իրաւումը դատեղու ամենաբընական ճամփուն, Զեր բայնախոն մօքի ճառագայթներն ըողեր արձակեղով իմինին ալ մեջ,

Որովհետեւ զանոնի արտայացերու եւ բերանայիր խարզեղու հոգին Դուք կազմած եք իմ մեջ, Զեր բոցակառ շրմերէն կայծ մը նետեղով ի'մ ալ շրմերուս տասաւանս,

Եւ վեցշապէս, որովհետեւ զգացումի ու զաղափարի այդ լայն լայն պատերելերը ի զիր արձանացնեղու համար Զեր անխոն մասներէն սահմացաւ գրիչը դրդդոց իմիններուս,

Սա անդամնիկ հրատարակութիւնն, որին ալ աննշան՝ պարտ կ'համարիմ, Մրգազան Հայր, Զեղի եւ Զեր յաւես սիակեալ անունին նոյնեղ իր զարնան մը առաջին բացուած միակ ծաղիկը, որ սմառուան ամբողջական փունջէն նուազ համեղի ըլլար կ'յուսամ:

10 Հոկտ. 1903

ԵՒԴՈԿԻԱ

Ամենախոնարի որդի Զեր

ԱՐՏԱԽՉՈՎ ՎԱՐԴԱՊԵՏ

## ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՐՑ

ԵԿ  
ՇՆՈՐՀԱԼԻ

Ա.

ՄԻՈՒԹԵԱՆ ԶԿՏՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

Հնդիանուր Եկեղեցին ճախլին դարեւում .—  
Քաղկեդոնական բւզումներ .— Յունական նենգամը-  
տորիւններն ու Հայոց բռնած դիրքը .— Լատինական  
եւ յունական շարամտորիւններն ու անոնց հետեւանիլը .  
Հայոց կրօնական եւ յաղաքական վիճակին փրայ:

ԱՒԵՏԱՐԱՆԻ ամենագեղեցիկ բարոյականնն ու  
բարձրագոյն սկզբունքները շաա լաւ հասկցուած  
էին նախկին դարերում : Ամէն ազգ իր Եկեղեցին  
ունէր և ամէն Եկեղեցի անկախ ու անբանաբարելի  
էր իր իրաւունքներունմէջ : Իրաւունքներ՝ որոնց-  
մէ ուրիշ քրիստոնեայ ազգերու կրօնը ովհնչ կ տու-

ԺԵՐ · ՎԱՐԴԱՂԻ ԿՐՈՅՔԻՆ մէջ խափր չկար , միակ Աստ-  
ուած մը կ'պաշտուէր ամենուրեք , միակ դաւա-  
նանք մը կար ամսնուն համար առհասարակ : Բայց  
երբ ոերսւնդներ իրարու քաջորդեցին , երբ քաղա-  
քակիթութիւնը նոր քայլեր սկսաւ առնել գէսփ  
սառաջ ? այն ատեն մարդաց մէջ զօրացաւ անձնա-  
սիրութիւնն , որ կատարեալ եսապաշտութեան ասար-  
ուելով , բարոյական անկում յառաջ բերաւ :

Զօրաւոր ազգերն էին լնդհանրապէս որ կար-  
ծես իրաւունք կ'սեպէին իրենց համար իշխանու-  
թիւն իւր ործ դնել տկարներուն վրայ : Եւ Քրիս-  
տոնեայ աշխարհին համար միայն Յունական ու Հր-  
ովմէտական կրյորութիւններն էին ատոնք . տե-  
սակ մը պատուհաններ՝ որոնք մեր Ազգային եկե-  
ղեցին անկախ գոյութեան բաւան նախանձորդնե-  
րը եղան միշտ և անմեռ որդի պէս մեր երակնե-  
րուն մէջ սոլացին , մար արիւնովը պարարտանա-  
լու և մեր անկումովը կանդնելու համար :

Ե . գարէն առաջ ո՛չ մի քրիստոնեայ պետու-  
թիւն կրօնական ձնշում չէր բանեցուցած մեր ազ-  
գին վրայ : Բայց , մինչդեռ մոգականութեան գէմ  
մզուած պատերազմին ահռելի աւելութիւններուն  
կոտրածներուն դառն լիշտակը տարիներ վերջ  
տակաւին սասակօրէն կը խոցոտէր Հայուն սիրար ,  
ոոր և աւելի վասնդապար տաղնապ մէն ալ Յուլ-

նարկոն աշխարհէն կը հասնէր , իսպառ իսուվելու  
համար կարծես քրիստոնէական խաղաղութիւնը՝ որ  
միայն պիտի կրնար պահ մը չունչ ու սփոփանք  
տալ մեր երկրի խոնջ զաւակներուն : Այդ տագնապը  
Քաղկեդոնականութեան խնդիրն էր , որ ամիսող  
քառասուն աստիճներ (451—491) մած շփոթութիւն  
ձգած էր Յոյն և Լատին եկեղեցիներու մէջ : Սա-  
կայն այդքան ապօրինի և զուտ քաղաքական նը-  
կատումներ ստեղծող ժողովի մը վճիռները բնակա-  
նաբար պիտի լընդունէր Հայոց Եկեղեցին , որ իր  
ձշմարիտ հաւատքի նույիտական դատին համար գի-  
տէր ի հարկին հազարաւոր նահատակներու արիւնն  
ընծայել : Աւստի , երբ Բարգէն Կաթողիկոս Վա-  
ղարշապատու ժողովով մերժեց Քաղկեդոնականը ,  
Առաքելոց քարոզածներէն և երեք Տիեղերական  
Ս . ժողովներէն դուրս ոչինչ ճանճնալով , Յոյներու  
և Լատիճներու անհաջատ տաելութիւնն սկսաւ Հա-  
յոց դէմ . ատելութիւն մը՝ որ քրիստոնէութիւն ,  
հաւատք , ձշմարտութիւն , իրաւունք , ամէն բան  
մոռցնել տուաւ և թշրւաս ազգի մը սերունդին  
պատուհաս բերաւ շարունակ :

Լատին Եկեղեցին ուղղակի յարաբերութեան  
մէջ չ'կրցաւ դնել ինքզինքը Հայոց հետ , մինչեւ որ  
Կիլիկիա Հայ գալթականութեան կեդրոն սկսաւ  
դառնալ և Ռուբինեանց հարատութեամբը հոն վե-

բակենդանացաւ Հայոց թագաւորական իշխանութիւնը : Ու մինչև այդ թուականներուն (ԺԱ. ռար) դրեթէ միայն Յոյներունն էր ասպարէզը : Յոյներն էլն ամենէն աւելի որ տակաւ առ տակաւ սպառեցին մեր ազգին քաղաքական ոյժը, աւրեցին, քանդեցին երկրը, ամօթ և նախատինք բերելով Քրիստոնէութեան, որուն անունովը կը հետապնդէն իրենց գծուծ նպատակին, որ է՝ Քաղկեդոնականութիւնն ընդունիլ տալով ափրապետել Հայուանի : Ուստի, ամէն անգամ որ պարսկական կամ արաբական արշաւանքներն անհնարին աղէտներ կ'պատճառէին երկրին, և Հայերը իրը քրիստոնեայ պետութեան՝ Յունաց կ'դիմէին օգնութիւն ինսդրելու, անոնք առիթէն օգտուիլ ուղելով Քաղկեդոնի ժողովը մէջտեղ կը նետէին . ու միւս կողմանէ յայտնի կամ ծածուկ թշնամութիւններով չարչար կ'նեղէին Հայերո, որպէսզի իրենց վերջին յուսահատութեան մէջ յանձն աւնեն ամեն զիջողութիւն : Սակայն ատամնկ նրապատակ մը՝ որքան ալ նենդամիտ միջոցներու դիմուէր՝ իրականութիւն պիտի չլինար գտնել անշուշտ, ցորչափ Հայք գերազանց հաւատքով մը փարած էին իրենց Եկեղեցին, չորչիւ աշալուրը և անձնուէր առաջնորդներու, որոնք ո'եէ բանութեան ներքեւ չ'նկճուեցան երբէք, և ընդհակառակին, հոգւով չափ տաեցին և բուռն ընդդիմութիւններով մերժեցին բոլոր

այն մոլար կարծիքներն ու վարդապետութիւնները, որոնք Քաղկեդոնական ժողովի վճիռները կ'յիշեցնէին :

Այսու հանդեղն, հակառակ այնքան խարդաւանութեանց, միշտ ջանացած են Հայք խաղաղութեամբ ապրիլ Ցունաց հետ, ոչ թէ միայն այն պատճառաւ որ հզօր պետութիւնն մը կ'կազմէին անոնք և համեմատար չատ աւելի բարձր քաղաքակրթութեան մը կ'թուէին հասած ըլլալ, այլ մանաւանդ անոր համար որ, Հայոց սրակրուն մէջ կը վառէր քրիստոնէական սիրոյ զգացումը, որով չէին ուղեր խոնարհիլ Քրիստոնէութիւնը անարգող և քրիստոնեաները հալածող Բարբարոս ազգերու, վիրաւրանք առթելով դրացի պետութեան մը՝ որ Քրիստոնեայ ? Էր : Աւա՛զ սակայն որ չարաչար խարուած էին Հայք : Այդ բարեւմատութիւնն ունենալ գովելի էր, բայց ո'չ խուժդուծ ազգի մը նո կատամամի որ յրիստոնեայ անունը լոկ գործիք ըրած էր և անով յառաջ կ'վարէր ափրելու և յափշտակելու իր բուռն տեխնախները, լաց ու կոծ սփուելով դժբախտ Հայաստանի հողերուն վրայ :

Հայաստանի ճակատագիրը իր վերջին կնիքը կ'ընդունէր այն ատենէն՝ երբ Պապական իշխանութիւնն ալ սկսաւ կամաց կամաց իր ոանձութիւններուն, և այդ՝ ինչպէս յիշեցինք կանխաւ՝

ԺԱ. դարը չէր կրնար կանիսել :

1080 թուականներուն էր . երբ՝ Ռուբէճն՝ Բաղրատունեանց իշխանութեան կործանումէն յետոյ նոր իշխանութիւն մը կանգնեց Կիլիկիոյ մէջ , ուր ազգային գաղթականութեան հետ Հայրապետական Սթռոն ալ փոխադրուած էր , թէև ժամանակ մը հաստատութիւն չէր կրցած գանել :

Կիլիկիա իր ծովեզերեայ լեռնային գեղեցիկ դիրքովը շատ յարմար կեդրոն մը սկսած էր դառնալ վաճառաշահութեան , որով օտարներու ազատ մուտքը քաջալերուեցաւ և Ռուբիննեանց Հայրատութիւնը հետզհետէ նշանակութիւն գտաւ ամեն կողմ . մանաւանդ . Խաչակրութեանց չնորհիւ Հայերը սերտ յարաբերութիւն հաստատեցին Արեւմտեան ազգերու հետ , իրբ քրիստոնեայ ազգ մեծ պատիւ և օդութիւն ընելով խաչակրի զինուորներուն , երբ ասոնք Սսիայէն անցնելով Երուսաղէմ կ'դիմէին :

Այս յարաբերութիւնները առաջ նպաստեցին Ռուբիննեանց իշխանութեան ընդարձակութեանն ու հաստատութեանը , բաց ի վերջոյ աղիտաբեր եղան ազգին թէ՛քաղաքական և թէ կրօնական տեսակէտով : Պապերը և Լատին թագաւորները վերջին ծայր խորամանկ գտնուած էին Հայոց սիրտը շահելու համար , և մեր Ռուբիննեանք օդնութեան մը ակնկալութեամբ միշտ գոհ մնացած են անոնց բարեկամութեանէն , այնպէս որ , անխափիր ինամութիւն

հաստատած էին իրարու մէջ և այդ ինամութեանց ու ակնածական յարաբերութեանց չնորհիւ տեսակ մը կրց համակամութեամբ սկսած էին տեղի տալ Լատինաց ամէն հետամտութիւններուն : Եւ ահա տակէ յառաջ եկան այն բուռն վիճաբանութիւններն ու կոփւները , որոնցմով զբաղեցան մեր հայրապետաներն ու վարդապետները , պաշտպան կանգնելու համար Հայ - Եկեղեցիի ուղղափառ դաւանութեան , զոր խանգարել և աղարտել կ'նկատէին Լատինք :

Աւելի մեծ դժբախմտութիւնը հոն էր որ Յոյներն ալ տակաւին կը շարունակէին իրենց հալածանքները Հայոց եկեղեցին դէմ . այնպէս որ մէկ կողմէն բարբարոս աղզերու բանութիւնները , միւս կողմէն յունական և լատինական անհերողամտ ընթացքը բոլորովին կ'շուարցնէին Հայոց քաղաքական և հոգեւոր գլուխները : Եւ , եթէ հայրապետաց և մանաւանդ արեւելեան վարդապետներու ընդդիմութիւնները չըլլային , Իշխանները գուցէ համակերպէին : Բայց , չնորհիւ Նախա ինամութեան , գոնէ հոգեւոր իշխանութիւնը զարմանալի քաջութեամբ կրցած է յաճախ սահմանել մեր իշխաններու և թագաւորներու յօժարութիւնները , ու երկար բանակցութիւններով թէ՛ Հռովմայեցւոց և թէ Յունաց ծիծաղելի պահանջումներուն դէմ ախոյիսն կանգնած է ի պաշտպանութիւն Հայ եկեղեց-

ոյ անկախութեան իրաւունքին :

Սյա ամենուն մէջ նկատելի է որ Յոյները երբ  
վիճականութեամբ անկարող կ'ըլլային Հայերը հա-  
մազելու , իրենց կամքը յաջողցնելու համար բարբա-  
րոս մըջոյներու կ'դիմէին , ինչ որ , աւելի , Հայ ե-  
կեղեցւոյ հիմնը ամրապնդելու կ'ծոռայէք : Մինչ-  
դեռ Հռովմէականք , այս ամենուն հետ , ուրիշ ա-  
ւելի վասնգ աւոր ուղղութիւն մ'ալ ձեռք առին :  
Անգամ մէ մեր իշխաններուն ու թագաւորներուն  
միարը գրաւած ըլլալով , աներկիւղ առաջարկեցին  
որ ազատութիւն տրուի Լատին կրօնաւորներու  
Հայաստանի մէջ ալ քարոզելու : Մերայինք առ  
անի հաւանիլ ձեւացուցին . բայց Քոնսեցիի պէս  
վատազգիներ շուտով յարեցան Լատիններուն եւ  
շատ չանցած բազմաթիւ հայ եկեղեցականներ և աշ-  
խարհական դասէ մարդիկ թողուցին ազգային տ-  
ւանդութիւննին լատինական պաշտամունքներով  
կատարելու համար իրենց կրօնական ծէսերն ու ա-  
րարողութիւնների : Ասոնց առաջնորդները , որոնք  
Ռւմինոս կ'կոչուին , ամէն կողմ տարածուելով մեծ  
գայթակղութիւն ու խոռոչութիւն ձեցին Ազգին  
մէջ : Կաթոլիկոս , իշխան , ժողովուրդ , վանա-  
կան , բողոքն ալ իրար անցան չարագործները պատ-  
ժելու և գայթակղութիւնը բառնալու համար . բայց  
արտաքին թշնամիներէ հասած սպառնալիքներէն  
սասանած և Պատերու գրամատկան օգնութեան

խսատումներէն շլացած՝ ո՛ուէ ազգեցութիւն չկրցան  
ի գործ դնել մոլորեցուցիչներուն վրայ, վասնզի  
անոնք ալ Պապին պաշապանութիւնը կ'վայելէն  
արդէն : Ու այս վիճակը շարունակուեցաւ, մինչև  
որ չարիքը արմատանալով ներքին երկպառակու-  
թիւններ պատճառ տուին համազգի որդիներու  
բազմութեան մը իր Մայրենի եկեղեցին բաժ-  
նուելու, Ռուբինեանց Հարաստութիւնն ալ իր վախ-  
ճանփին հասցնելու, ու երկիրը թափ լնելու սո-  
վու և սրածութեանց ու ամեն կերպ թշուառու-  
թեանց :

Սյապէս, ուրեմն, եթէ Յոյները միայն քաղաքականապէս կրցան բառնալ մեր ազգային անկախութիւնը, և ատինք աւելի սուր հարուածով մը խոցեցին Լուսաւորչի որդիներու սիրառ, բարոյական վասթարագոյն ազգեցութիւն մալի կ գործ գնելով անոնց վրայ, որով գէթ մասամբ հասած եղան իրենց բաղձանքին, որ էր խաղաղութեան պատրուակով եկեղեցւոյ անկախութեան պատճէշները խորտակել և կրօնական միութեան հետ ջնջել նաև ազգայնութեան ոգին :

Հայ և օտար եկեղեցիներու միութեան իմսէիր-ներու մասին բաւական համարելով այս համառօտ տեսութիւնը, անցնինք մեր բուն նիւթին, որ ինքնին բացարութիւնն ու լնդայնումը պիտի էլլայ մեր ցարդ բասծներուն։ Բայց նախ կարեոր



է արագ ակնարկ մը ձգել Շնորհալիի ժամանակի  
Հայոց քաղաքական վիճակին վրայ:

|||

Բ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՈՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ  
ՇՆՈՐՀԱԼԻԻ ՕՐՈՎ

Կիդիկեան և Արեւելեան Հայք ընդհանրապէս  
— Արեւելեան Հայեր բարբառութեան պաշարուած.—  
Կիդիկեան Հայք Թուրքինեանց իշխանութեան ներթեւ.—  
Յոյներուն, Լատիններուն ու Թուրքերուն բռնուրինն  
ները Կիդիկեան աշխարհի մէջ.— Թորոս Ս. և Լեւոն  
Ս. — Շնորհալի զուրկ անդորր կեանէն:

ՄԵՐ ազգին քաղաքական կացութիւնը խիստ  
դժնդակ կերպարան մառած էր Շնորհալիի ժամա-  
նակ: Ոչ կիլիկիոյ սահմաններուն մէջ և ոչ բուն  
և Մեծ Հայաստանում կար անդորրութիւն: Ա-  
մենուրեք զէնք՝ սուր կ'չողար, ամէն հայ մահա-  
շունչ սարսուս մը կ'զգար իր երակներուն մէջ:



Հին հայկական հարստութեանց միացորդներ միայն կային հոռ , հոռ , չնշանակառ և յուսահաս վերականգնելու բախտէն , թէե քաջութիւնը չէր որ կրպակէր :

Սրդէն , երկրի մը մէջ մէկէ աւելի համազգի իշխանութեանց գոյութիւնը չարաշուք վախճան մը զուշակել չի տար միթէ : Բայց , միայն ներսէն չէր որ կ'ծնէր չարիքը . արտաքին թշնամիներու համար ալ առաս չահաստան մը գարձած էր մեր բնագաւառ : Թուրքերը , Թաթարներն ու Քիւրտերը շարունակ առպատակ կ'սփոքին երկրին ամէն կողմը . մանաւանդ Միջնաշխարհը արիւնհեղութեանց ախուր տեսարան մը կ'պարզէր միշտ : Եւ , ցրուած մանր թագաւորութիւնները այս ամէն խժդութեանց նշաւակ ու լուռ հանդիսատես միայն կրնացին ըլլալ , վասնզի միակ մարմնոյ մը բեկեալ անդամներն էին , անկարող առանձինն ո'ւէ պաշտօն կատարելու . տարտղնուած ոյժեր՝ որոնց միացութն ալ անկարեցի կ'ընէին անջրպետող այլազդիները :

Ատկէ տարբեր վիճակ մը չունէր կլիմիան , ուր ապրեցաւ Շնորհավի իր բովանդակ կեանքը և ուր Ռուբինեանց հարստութիւնը պիտի փայլէր յետոյ ի հեծուկս Յոյներուն ու Լատիններուն , որոնք իսպառ ջնջուիլը կ'ուզէին Ազգին և որոնք իրենք

իսկ եղան որ պատուեցին Լեւոն Բ . ը արքայական թագով (1199) : Մինչև այդ ատեն գեռ հաստատուն իշխանութիւն մը չէին կրցած հիմնել Ռուբինեանք , թէե յորդւոց յորդի չորս հինգ ազգ պայտաեր էին . վասնզի Երկրին մեծ մասը Բիւզանդեան Կայսրութեան , միւս մէկ մասը Լատիններու և երրորդ մէն ալ Թրքաց ալիրապետութեան ներքեւ Ալլալով , գժուար էր որ Հայք հաստատուն ու հանգիստ վիճակ մը ունենացին իրենց անձուկ սահմանին մէջ , այն ալ՝ օտարներու ցանկութեան ու յաշտակութեան առարկայ Ալլալով շարունակ :

Յոյները , իբր պայտատ Արևելեան Խոքնակալութեան , բացարձակ տէր կ'ուզէին կանզնիլ բոլոր Փոքր Ասիոյ գաւառներուն . Լատինները , Ա . խաչակիններու յաղթական շահատակութիւններէն ախորժակնին դրգուտած՝ Պաղեստին , Անտիոք , Եղեսիա , Տիրոս , Սիդոն ու Եփրատի արևմտեան գաւառները կարծես անբաւական կ'զանէին . ու այս երկու հզօր կայսրութեանց նախանձընդդէմ պատերազմներէն օգուտ քաղելով Թուրքին ալ զէնք կ'առնէին և յաճախ յաղթութեամբ ու մեծ աւարով կ'գառնացին ետ : Այս խառնիձաղանձ շփոթութեանց մէջ Հայոց վիճակուած էր կարծես ամենէն ահարկու ճգնաժամը բոլորել . զիշատ անգամ կա՛մ հայկական գաւառներու վրայ

Եր որ կ'կոռուէին իրարմէ յափշտակելու նպատակաւ, կամ ուղղակի Հայոց հետ էր որ կ'մարտնչէին այրեացաւեր կործանելու համար երկիրը և բուռմը զօրութիւնը մերադնեայ իշխանութեան, որ Բագրատունեանց Հարստութեան աճիւներէն դեռ նոր կ'սկսէր վերընձիւղիլ:

Ասկէ զատ, Պահլաւունեանց, Նաթանայէլեանց և այլոց պէս աղնուական սերունդէ իշխաններ կային որոնք Յունական աիրապետութեան ներքեւ դրած էին ինքովնքնին, և կային ալ որ ինքնիշխան կ'ափրէին երկրին այս կամ այն կողմին, ինչպէս էր Գող Վասիլ, ու այս յունական և աղատ իշխաններն էին աւելի որ մեծ վտանգ կ'սպասնային («որընծայ») Տէրութեան: Եւ թէպէտ Թորոս Ս. և Լեւոն Ս. քաջափրա իշխանները ժամանակ մը արփարար յաղթեցին ներքին ու արտաքին ամէն թշնամութեանց, բայց երկար չկրցան դիմադրել յունական բազմագունդ զօրքերուն որոնց գլուխ կ'զանուէին Յովհաննէս և Մանուէլ Կայորները: Ու Լեւոն վերջապէս գերի ասրւեցաւ (1036) և մեռաւ (1041) ի կ. Պոլիս իր երկու գերեկից որդիներուն աչքին առջև: Սակայն որդին, Թորոս Բ. հարք մը գլանելով փախաւ բանտէն և վրէժինդիր ոգւով աւելի մեծ քաջութիւններ գործեց, հօրն ու հօրեղորս տեղը անցնելով աւելի հեռու սարածեց երկ-

րին սահմանները:

Այսու հանդերձ, մինչև Ռուբինեանք հաստատուն ու լնդարձակ գետնի մը վրայ խարախեցին իրնց թագաւորութիւնի, հարփւրամեայ շրջան մը բոլորուեցաւ նոյն զարմի նահապետէն՝ Ռուբենէ ըսկելով: Ու «այս հարփւրամեայ բազմաշփոթ և բազմակիւր ժամանակին մէջ ապրեցաւ Շնորհալին իրեւ առապար և կոչկուստ երկրի մը մէջ արծաթափայլ վտակ մը սովորկելով և սահելով, ժայռերէ և խոչերէ արգիլուելով, և ոչ առանց դժուարութեան՝ այլ ինքն յինքն յինքեան միշտ հանդարտօրէն յառաջ երթալով», ինչպէս գեղեցիկ կ'նկարագրէ Հ. Ալիշան (\*): Ինքն իսկ, Շնորհալի, քաղաքական անստոյգ և առաջնապալից վիճակի մը մէջ ըլլալ կ'իմացնէ երբ կ'զրէ իր Ծնդհանրականի յառաջարանին մէջ: «Երջիլ առ ամեններեան՝ ընդ ամենայն կողմանս աշխարհի և քարոզել զբանն Աստուծոյ... անկարելի է, յաղագս ժամանակիս յարութեան եւ բազմիշանութեան. և քաղաք ժագաւորական և բազմաժողով ոչ զոյ ազգի մերում» (Եջ 6):

Այս է ուրեմն, Շնորհալի ժամանակի քաղաքական կացութիւնը Հայոց, և այսպիսի ժամանակի մը մէջ էր որ իր հօտին հոգն ու պաշտպանու-

(\*) Շնօրհալի եի ՊԱՐԱԳԱՅ հիմ էջ 100

Թիւնը չթողլով հանդերձ, ոյժ տուաւ միութեան  
գործին, թիւրիմացութիւններն հերքելով Յունա-  
կան և Հայկական երկու Քոյր Եկեղեցիներուն մէջ  
քրիստոնէական խաղաղութիւնը հաստատելու և  
Հայոց կրած տառապանքներուն վերջ մը տալու  
համար:

¶

ԲԱՆԱԿՑՈՒԹԵԱՆՑ ՍԿԶԲՆԱԻՈՐՈՒԹԻՒՆԸ

Շնորհայի զործակից կարողիկոսին. — Շնորհա-  
յիի տեսակցութիւնը Աղես կուտակալին նէս (ի Մամե-  
տիա) եւ միաբանութեան ձգտումները. — Հաւատոյ զի-  
րը եւ բովանդակութիւնը. — Աղեսի հարցումներու  
ցանկը. Շնորհայի անկեղծութիւնը:

**ՏԱԿԱԲԻՆ** կաթողիկոսական օծում չէր լն-  
դունած Շնորհալին Ներսէս, երբ միութեան խնդիրը  
յուղուեցաւ: Բայց, իբրև արթուն և իմաստուն  
եպիսկոպոս, նեցուկն ու խորհրդականն էր Եղբօր՝  
Գրիգոր Պահլաւունի կաթողիկոսին, որուն ընա-  
կակից էր արդէն Հռոմեայի Հայրապետանոցին

մէջ «իրրեւ ի կամակոր բանաէ և ի կապանաց յայ-  
սլմ տօլթագին քարանձաւի արգիլեալք» (Ընդհ.էջ7):  
Ու գրեթէ ինչն էր որ կ'վարէր կաթողիկոսական  
գործերը, հաճութեամբ և յանձնարարութեամբ Գի-  
րիգորի՝ որ այլևս ծերացած՝ անկարող կ'զգար ինք-  
զինքը այդ խաւնաշփոթ ժամանակին մէջ անվհաս  
քաջութեամբ տնօրինելու Ազգին հոգեոր և բարո-  
յական ամէն պէտքերը: Ըստ այսմ՝ էրր թորոս Բ. և  
Օշին իշխանները քաղաքական նկատութիւններով թէ շ-  
նամացան իրարու, հարկ եղաւ որ ներսէս Լամբ-  
րոն երթայ անձամբ հաշտեղներու գանոնք. վասնդի  
երկու հզօր իշխաններու հակառակութենէն յառաջ  
գալիք չարիքը նուռազ տասկալի պիտի չըլլար. մա-  
նաւանդ թէ Օշին խնամի էր կաթողիկոսին, հե-  
տեարար նուև Շնորհալիի:

Շնորհալի գործը յաջութեամբ կարգադրեց (1165) և վերադարձն Մամեսափա հանդիպելով տե-  
սակցութիւն մը ունեցաւ տեղւոյն կուսակալ Ալէքս  
զորավարին հետ, որ փեսան էր Մանուէլ կայսեր:  
Այդ տեսակցութեան միջոցին, Ալէքս, կրօնական  
հարցեր ալ յուղեց, և Յունական ու Հայկական Ե-  
կեղեցիներու տարբերութեան կէտերու մասին խօ-  
սակցին խելացի պատասխանները լսելով զարմացաւ  
և շատ ուրախացաւ որ, հակառակ չարանիւթ բան-  
սարկուներէ առած իր այլակերպ տեղեկութեանց,  
Օթոստոքս Կկեղեցին այնքան մօտ կ'անէր Հայ-

կականը: Ու տեսնելով Ներսէսի հոգին որ Սւե-  
տարանի սիրով տոգորուած ջերմ փափաքող մը  
կ'երեւէր միաբանութեան, ինդքեց որ զրաւոր ալր-  
ուի իրեն ինչ բացատրաբթիւն որ կարեոր էր Հա-  
յոց Եկեղեցին խնդրոյ առարկայ եղող դաւանա-  
կան և ծիսական կէտերու նկատմամբ: Կլոյեցի  
եպիկոպոսը չվարանեցաւ, և իր տեղը չդարձած  
կատարեց Կուսակալին կամքը. քանզի ան կ'պատ-  
րասառուէր մօտ ժամանակէն Կ. Պոլիս մեկնելու,  
որով կաթողիկոսը չկրցաւ տեսնել այդ գիրը, թէն  
իր անունով գրուած պիտի ըլլայ. վասնդի յիտոյ  
պիտի անուննք որ պատասխանը Գրիգոր Կաթողի-  
կոսին կ'ուղղված է ոչ թէ Շնորհալիի. այլ ինչ հարկ,  
քանի որ երկու հարազաններ փոխադարձ վստա-  
հութիւն ներշնչած էին իրարու:

Ալէքս, Ներսէսի թուղթը իրը Հայ. Եկեղեցւոյ  
պաշտօնական ներկայացուցի գրուածը կ'Նողունէր.  
զի ուղղակի նպատակն էր Կայսեր ներկայացնելով  
միջոց մ'ընել զայն միութեան փափաքներն արծար-  
ծելու: Այս պատճառաւ, տարակոյս չկայ որ թէ  
Յունաց և թէ Հայոց համար ծանրակշառութիւն մը  
պիտի ունենար այդ հաւասոյ գիրը. և, Շնորհալի,  
իր անուանն ու քնական կարողութեանը համեմատ  
կրցած է սառուղիւ շնորհալի ոճ մը բանեցնել անոր  
մէջ, յստակ ու մեկն կերպով բացատրելով իր  
միտքը որ ամէն մասամբ համաձայն է Հայ Առա-

Քելական եկեղեցւոյ և տիեզերական երեք Ս. Ժողովներու դաւանած ձմարտութեանց :

Հաւասարոյ գրին սկզբնաւորութիւնն է «Բանիւք գուղնաքեայ իմն խօսելով ի լսելիս խոհեմագութիղ և աստուածաբիրի անձին՝ Յաղագս մերոյ հաւասոյ եւ կարգաց Եկեղեցւոյ հարցմանց» որ ի մէնջ տալով պատասխանի :» Եւ, յիրաւի, նախ Հայ. Եկեղեցւոյ հաւասարոյ հանգանակը կը բացատրէ, քիչ մը աւելի ծանրանալով Քրիստոսի մարդկարութեան և Անոր մարմնոյն անապահնութեան տեսութեան վրայ որ ի հարկէ ամենէն աւելի սուր հետաքրքրութեամբ մը պիտի կարդացուէր Քաղկեդոնականներէն : Յետոյ կ'խօսի մասնաւոր ծէսերու և սովորութեանց վրայ որոնք շատ կանուխէն վէճի նիւթ եղած էին արդէն: Ասոնք են.

1. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԻ ԲՈՒԽՆ ՕՐԸ, զոր հիմնական և բանաւոր պատճառարանութիւններով կ'ապացուցանէ թէ պէտք է ըլլայ Ցունուար 6, ինչպէս Հայ. Եկեղեցին կ'ընդունի և կ'կատարէ :

2. «ՄԻ ԲՆԱՒԹԻՒՆ» ԲԱՌԻՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ, զոր Եկեղեցւոյ Հայուրու վկայութեան դիմելով կ'արդարացնէ, և կ'յայտնէ թէ Եւափական բացատրութիւն մը չէ այն, «այլ փոխանակ մի անձնաւորութեանն զոր դուք ասէքի Քրիստոս, որ է ուղիղ և խոսովանեալ ի մէնջ, է և միւս մի բնութիւն ասելն զոյտ եւ նման և ոչ հերձուա-

ծովական կարծեաց աղագաւ» (Բաղհ. Էջ 96.) և թէ Երկու բնութիւն բացատրութենէն ալ չխորշիր «յորժամ ոչ վասն բաժանման լինին ասացեալքին ըստ Նեստորի, այլ վասն զանչվոթութիւնն ցուցանելոյ ընդգէմ չարավառացն Եւափեայ և Ապողինարի» (Այսոյն անդ):

3. ՄԻԻՒԾՈՆԻ ՆԻՒԹԸ, զոր Հայք Հուշմուխիւով կ'օրնեն առ ի չգոյէ ձիթենիի, եւ ասոր մէջ վեսա մը չդիտուիր, վասնպի «բաժակի գինին ալ» կ'ըսէ, կրնոյ կամ մե ըլլալ կամ կարմիր, կամ սպիտակի» . բայց երեք տեսակներն ալ կը գործածուին անխստիր :

4. ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒԻ ՊԱՇՏՈՆԸ ԿԱՄ ՑԱՐԳԱՆՔԸ, զոր Հայերէն ոմանք չեն ընդունիր Երկու աղգերուն մէջ հակառակութիւն կենալուն պատճառաւ, բայց այնպիսիներն ալ Հայ Եկեղեցիին առջև ընդունելի չեն :

5. ԿԱԶԵՐԸ ԲԵՒԵՆԵԼՈՒԻ ԽՆԴԻՐ ՄԸ, որուն կ'պատասխանէ թէ հարկ է «երկաթեղէն ըմեռօք պնդել» միայն փայտէ շնուռած խաչերը որոնք երկու կտորէ պիտի չնոտին, իսկ մետաղէ խաչերու, ինչպէս ոսկիէ, արծաթէ եւն, բեւեռ չեն զարներ Հայք և եթէ ընողներ գտնուին ագէտ են :

6. «ԱՌՈՒԲԻ ԱՍՏՈՒԱԾ» ԻՆ «ԿԱԶԵՑԱՐ» ը, զոր Հայերը կ'ըսէին ի գէմս Քրիստոսի : Եթէ Ցուցաց պէս ի գէմս Երրորդութեան ըաէին, այն ա-

տեն սխալ մը գործուած կ'ըլլար, թէև պատարագի միջոցին ալ՝ լոկէմս երորդութեան կ'երգենք : Բայց՝ այսպէս թէ այնպէս՝ Աստուած կ'հաճի անոր եթէ «առանց հակառակութեան» ըսուի :

7. ՄԵԾ ՊԱՀՈՑ ՇԱԲԱԹՆ ՈՒ ԿԻՐԱԿԻՆ ԼՈՒԾԵԼԸ : որուն համար կ'պատասխանէ թէ Հայոց եկեղեցին աստանկ հրաման մը շիտար, և Հայերն ընդհանրապէս հակառակ են այդ բանին և «ոչ միայն կաթնեղէն կերակուրներէ և ձուկերէ կրիորշին», այլ ամեն պարարտ կերակուրներէ և ըմպելիներէ զգոյշ կ'կմնան . ու եթէ հիմա իշխաններ և զինուորներ հաւկիթ, ձուկ ելն կ'ուտեն, Յունաց և Փռանգաց սովորութեան համեմատ է և ոչ կանոնական հրամանաւու»:

8. ԲԱԺԱԿԻ ՄԵԾ ԽՆԴԻԲԸ, ուր կ'պատճառաբանէ թէ Լուսաւորչն մեզի աւանդուածը «անապակ գինիով» է և ոչ ջրախաւուն, և թէ՝ Աւետարանին մէջ ջուրի խնդիր չկայ. «Բայց, կ'ըսէ, եթէ այնպէս և եթէ այս՝ միայն մաքուր հոգւով պարտ է սպասաւորել աստուածային խորհրդոյն, և ամենայն ի հաճոյն Աստուծոյ կատարեացին» (Բնդհ. էջ 101) :

9. ԽԱԶԵՐՆ ԱՄԷԿՆ ՏԱՐԻ ՕՐՀՆԵԼՈՒ ՊԱՐԱԿԱՆ, զոր ծիծաղելի կ'գտնէ ինք և կ'ըսէ թէ անդամ մը օրհնուած խաչը միշտ օրհնուած. է և եթէ գինիով և ջրով կ'լուանք մենք տարուէ տա-

րի, անիկա մեզի յատուկ սովորութիւն մը չէ . այլ Յոյներէն աւնուած է և յունարէն գրուածներն ալ տակաւին կ'գտնուվին Սրեալեան Հայոց մէջ :

10. ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐՄՆՈՅՑՆ ԱՆԱՊԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԸ, զոր անդամ մզացատրած էր, բայց խօսքին կարգին մէջ զանց ըրած չըլլալու համար կըրկին անդամ կ'անդրադատնայ և աւետարանական վարդապետութեանց յենկով գեղեցիկ բացատրութիւններ կուտայ Հայ եկեղեցւոց ուղղափառ դաւանութեան համաձայն :

11. ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐԴԿԱՅՑԻՆ ԲՆՈՒԹԵԱՆ ԸՆԿՂՄՈՒՄԸ ՅԱՍՏՈՒԱՆԱՅՑԻՆ ԲՆՈՒԹԻՒՆՆ . որու մասին ևս խօսած էր գրուածին սկիզբ, սակայն այս անդամ անցողակի՝ այլ յստակ տեսութեամբ մը նորէն կ'կրկնէ և կ'բացատրէ զայն :

12. ԱՌԱՋԱԿԱՐՈՒՑ ՊԱՀՔԸ, ուր Սարգիսի և շան մը առասպելը յերիւրելով Յոյները, առիթ տուած էին Հայոց սաստիկ ատելութեան . առասպել մը՝ որ «անդոյ է աւաւել քանզեղջերուաքաղն անուանեալ» : Ու կ'գրէ թէ Լուսաւորչն հաստատուած է այն, Քրիստոնէութիւնը քարոզած ատեն ապաշարութեան կոչելով Հայերը . և, վերջն է որ յարմարութիւնով մը նինուէացիներու ապաշխարութեան յիշատակին հետ կ'միանայ : Եւ որովհետեւ նոյն պահոց օրերուն ծայրը կ'իյնայ Ս. Սարգիս զօրավարին տօնլ, սովորութիւն կ'գտա-

նայ Ս. Սարգսի պահի ալ ըսել :

Այս ամէնը , սակայն , Շնորհալի իրամէն չէ որ  
խնդիր կ'ընէ և կ'խօսի , այլ՝ Ալէքս գրաւոր ցանկ  
մը պիտի տուած ըլլայ իրեն հարցումներու , ու  
ըստց կարգաւ կ'պատասխանէ և ասոր համար է  
որ անդամ մը ըսածը յետոյ կրկնել կը պարաւ-  
որի : Բայց այդ գրաւոր հարցումներու ցանկը  
այսօր գոյութիւն չունի , այլ անկէ միայն զի-  
տենք որ գրեթէ միշտ «ի թղթի ասս գրեալ էր» ,  
«գրեալ էր ի գիրս» , «գրեալ էր զայտ ինչ» եւն  
խօսքերով կ'ակնարկէ իր պատասխանելոք հար-  
ցումներուն : Այնքան խոհական և ողջամիտ է իր  
համոզումներուն մէջ որ առանց Հայ . Եկեղեցոց  
դաւանութենէն ու ծէսերէն փոքրիկ զիջողութիւն  
մ'իսկ ընելու , չափազանցութիւնները հերքելով և  
թիւրիմացութիւնները պարզաբանելով իր պաշտ-  
պանագական գերը կատարած ատեն , Յոյներուն ալ  
վիրաւորանք չպատճառելու համար , անոնց՝ մեր  
Եկեղեցինէն տարբեր ո'ւէ մէկ վարդապետու-  
թեան ու տովորութեան վրայ չծանրանար շատ , և  
կ'լսէ . «եթէ այսպէս եւ եթէ այն՝ ի փառս Առ-  
սուծոյ կատարեային» (Բնդ. էջ 95.) ինչպէս  
բաժակի ինդքոյն մէջ ալ տեսանք : Ու , վեր-  
ջացնելէ առաջ իր անկեղծութիւնը ցոյց տալու  
և հասկցնելու համար թէ ինչ որ գիտեր անիկա  
գրեց և ինչ որ ունէր Հայ . Եկեղեցին՝ ա'ն հեր-

կոյացուց , «Հաւատ ծածկեալ . կ'լսէ . կամ կեղծա-  
ւորեալ՝ ոչ է հետի յանհաւատութենէ» . և Աստու-  
ծոյ արդարութեանը կ'յանձնէ բոլոր զանոնք որ  
տակաւին չհաւատալով իր ըսածներուն , կ'գայ-  
թակզին և կ'զրպարանն Հայոց եկեղեցին :

Կուսակալ շատ գոհ կ'մնայ Շնորհալիի աղնիւ  
վարժունքէն . և համակրական ցոյցերով , թուղթը  
ընդունելէ վերջ , դիւրութիւններ կ'լնծայէ անոր  
Լամբրոն երթողու , ուրկէ քիչ ժամանակէն կա-  
թողիկոսին քով կ'դառնայ ան , իր հետ տանելով  
«իսոհեմագոյն» և «իմաստուն» անձէ մը գտած ըն-  
դունելութեան և տեսակցութեան տպաւորութիւ-  
նու , որով կ'յուսար երկու կողմանց միութեան ձրկ-  
տումներուն յաջող ելքը տեսնել :

վերջը՝ մահուան պատճառաւ (Յ Յուլիս 1166) բոլորովին անոր թաղով Աշխարհին ծանրատաղառուկ հսկն ու խնամքը :

Անկէ իվեր բաւական ժամանակ անցած էր երես . Պոլսէն պատգամաւորութիւնն մը կ'համանէր Հոռոմիլայ (Սեպտ. 1167) Ներսէսը Պոլիս հրաւիրելու և միութեան գործին ձեռնարկելու համար: Հրաւիրագիլը որ նոյն ատեն պատասխան մըն էր Շնորհալիք «Հաւատոյ զրին», Գրիգոր Կաթողիկոսին կ'ուզդուի տուանց զիանալու թէ վախճանած է նու: Եւ զարմանալիք է այս: 2. Ալիշան անհաւասար համարելով Կայսեր կողմէ այսպիսի անգիտութիւնն մը , 1166ին կ'գնէ պատգամաւորներու գալուստը . «Կամ թէ , կ'ըսէ , այս թուականիս գրուած էր թուղթը , այլ ուշանալով՝ յաջորդարին զրկուեցաւ և միայն թուական փոխցաւ» (\*): Վերջի ենթագրութիւնն աւելի հաւասական կ'թուի անով որ՝ Կայսրը Արևմտեան խընդիրներով զբաղած ըլլալով կրնար մուսած կամ յետածգած ըլլալ այս գործը: Ինչ որ ալ ըլլայ սաւկայն , ինչդիրն այն է թէ Շնորհալիք գրուածը խորին տպաւորութիւնն մը թողած է Կայսեր վրայ . զի . ըստ վկայութեան Լամբրոնացիի (\*\*)«Աքանչա-

(\*) Շնորհալի եի ՊԱՐԱԴԱՅ հիր էջ 415 Ծանօթ.

(\*\*) Լամբրոնացի միութեան խնդրոյն առթիւ երկուստեր

## ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՀՐԱՒԵՐ ԵՒ ՄԵՐԺՈՂԱԿԱՆ ՊՈՏԱՍԽԱՆ

**Շնորհալի:** Կարողիկոս.— Կայսերական պատգամաւորութիւնը եւ ժամանակը.— Հաւատոյ գրին աղդեցութիւնը Կայսեր վրայ.— Հրաւիրին մերժուիլը Շնորհալիկ եւ պատճառը . Ասուրոց Պատրիարքին գրուած բուղը եւ պատասխանը . Շնորհալիի առաջարկութիւնները.— «Սահմանը Հաւատոյ» եւ Յաղաս աւանդութեանց» գրուածները . գրուելուն պատճառը:

**ՆԵՐՍԷՍ** 64 տարեկան պատկառելի ծերունի մըն էր արդէն , երբ արդիւնալից ուղևորութենէն Կաթողիկոսարան կ'գտառնար (1165—6.) ուր՝ եղբայրը՝ Գրիգոր՝ 70—72 տարիքին մէջ չափազանց ընկճուած զգալով ինքզինքը , անձամբ Կաթողիկոս օծեց զանի (17 ապրիլ 1166) հազիւ երեք ամիս

յաւ Հիայտւ արքայն տեսեալ զզօրութիւն իմաստիցն որ պարունակեալ էր ի բանսն, հաճեալ հաւանեցաւ և լնդ ուղղագտւան խոսառվանութիւնը» (Ընդհ. էջ 85.) և այնուհեաւ յոյժ պատուաւոր եղանակաւ մը կ'պատասխանէ «վաղվագակի» :

Ծնորհալի ուրախութեամբ կ'ընդունի կայսեր նամակը, բաց կ'մերժէ եղած հրաւէրը. վասնզի՝ այլ և պարզ եպիսկոպոս մը չէր և չէր կրնար անիստաղաղ ժամանակի մէջ երեսի վրայ թողուլ իր հօսք. և թէ՝ «զի՞արդ կաթիլ մի գիտութեան համար էր առ համատարածն ծնվ իմաստութեան համարձակիլ մերձենալ ի հարցումն և ի պատասխանիս» : Ու միւս կողմէ խնդրոյն կարեւորութիւնը գիտնալով, բանակցութիւններն անձամբ կատարելու համար կա՛յր կ'հրաւէրէ Արեւելք, նկատելով որ նա իկոնի Տաճիկները վանելու համար առէալ կ'հեռաւար Մայրաքաղաքէն:

Բայց նախ իմանալով որ Քրիստովոր անուն դեսպան մը եկած էր Հռոմելայ, ուրկէ Ասորեսոյ Պատրիարքին պիտի երթար կայսեր մէկ թուղթը ներկայացնելու, Ծնորհալի ինք ալ զրեց թուղթ

գրուած Թուղթերուն մէկ հաւաքումն ըրած է իւրաքանչիւրին սկիզբը կամ վերջը յառաջարան պատութիւն մ'ալ ինք աւելնելով. Դիրքը կ'կոչուի, ՊԱՏՅԱՌ, ԽՆԴՐՈՅ ՄԻԱՐԱՆՈՒԹԵԱԼ, ԵԿԱԿԱՆ:

մէ .(\*) խնդիրը պարզելով, որպէսզի երկու կողմէն իրար հասկցած ըլլան ու միախորհուրդ գործեն :

Միիսյել Ծնորհալիի իմաստութեանը թողուց ամէն բան, իրեն համար անփոփոխնելի հոչակելով միայն Քրիստոսի երկուբնութեանց, Քաղկեդոնի ժաղովին և «Խաչեցար»ի իմպերիները : Նոյն աշտեն իր կողմէն մարդ ալ զրկեց որպէսզի վիճաբաշութեանց միջոցին ներկայացաւիչ մը սւնեցած ըլլայ: Եւ որովհեակւ լսած էր Հայոց Կաթողիկոսը թէ Պապական պատգամաւորներ ալ կան Պոլիս Յոյն և Լատին Եկեղեցիներու միութեան ինդիոյն համար, ինք ալ Հռոմելայի մէջ ասորական պատգամաւորութիւն ունենալը ծանուցանելով կայսեր, այս ամէնը բարեղէպ զուգաղիպութիւն մը կ'համարի իր փափաքին ի նպաստ: Ու զիտել կուտայ թէ 700 տարուան արմատացած ատելութիւն մը բառնալու համար երկու ազգերու մէջէն, պէտք է անպատճառ համաձայնութեան մը յանդիլ: և այս խոհեմութեամբ ու խոհարհութեամբ կ'ըլլայ և ոչ թէ իւրաքանչիւր կողմ յամառաբար իր զիտացածին վրայ պնդելով. վասնզի, կ'ըսէ, երկու կողմն ալ պակաս

(\*) Ծնորհալիի այս տեսակ նամակ մը գրած ըլլալը կ'իմացուի Թար-հերէոս Ասորի պատմչէն որ մասմբ կամ ամբողջութեամբ մէջ կ'բերէ պատերէն Թարգմանութիւնը. իսկ հայերէն բնագիրը դեռ չէ գտնուած:

Կոմ սրբագրելի բաներ կրնան ունեցած ըլլալ:

Նամակը բաւական երկար է, բայց մեծ մասմբ այս վերջի գաղափարին շուրջը կ'դառնայ: Միայն տարբեր նիւթ կ'կազմեն «Սահմանի Հաւատոյ» և Յաղագս Աւանդութեանց» գրուածները, որոնք առաջինէն անկախ են և անջատ բոլորովին:

«Սահմանի Հաւատոյ»ն նոյն է պայտունակութեամբ, ինչ որ էր Մամնամիոյ մէջ խմբագրուած «Հաւատոյ գիր»ը. սա տարբերութեամբ որ այն անգամ աւելի ճոխ է հեղինակը իր բացատրութիւններուն մէջ: Նոյնի կրնանք ըսել աւանդութեանց վյայ գրուածին համար ալ. միայն թէ՝ հոս՝ թէև գաղափարներն ու պատճառուաբանութիւնները ճոխ՝ այլ յուղուած խնդիրները համեմատաբար քիչ են: Երեք ինսդիրներ միայն կան՝ որոնց «Հաւատոյ գիրին» մէջ չհամուդիպեցանք: Ասոնք են 1. Պատարացի բաղարջ հայրը. 2. Ծննդեան ու Մկրտութեան տօներուն միամին տօնուիլլ և 3. Խւելերու օրնութիւնը, որոնց ամենուն ալ գեղեցիկ պատախաններ կ'տրուին: Բայց մնոք չերկարաբաննելու համար կ'շատանանք ըսելով թէ Ծնորհալի շատ իրաւամբ Հայ. Եկեղեցւոյ աւանդութիւնները կ'պաշտպանէ և կ'ցուցնէ թէ անոնք նախնական են և ուկիղ, և թէ՝ «այլք զմերս հւնենալով յառաջնորդուին», ին-

վոլխեցին որպէս կամեցան որ այժմս ունին(Ընդհ. էջ 137:)

Այսու հանգերձ, չ'լսեր թէ ուրիշ եկեղեցիներ պէտք է թողուն իրենց պահանդութիւններն ու Հայկականները յարգեն, բայց չուզեր ալ որ ուրիշներ այդ տեսակ պահանջում մ'լնեն իրմէն. վասնդի, բայց իր ողջամիտ կարծեաց, ամէն եկեղեցի իրեն յատուկ անդութիւններ կրնայ ունենալ և պարտաւո՛ր է զանոնք պահել:

Այլ թէ ինչո՞ւ կրկինապամ այս թուղթերը կ'գրուին, Ծնորհալի ինք մասմբ ցոյց կուտայ պատճառը «Սահմանք Հաւատոյ» ին ըսկիսը յայսնելով թէ՝ նամակաբեր պալատականը՝ Սմբատ Արուխ՝ որ հայ ըլլալ կը կ'թուի ազգով՝ «անդագոյնս պահանջեաց». սակայն ի՞նչ նպատակաւ պահանջած ըլլալը ընթերցողին կ'թողու հասկենալ: Մեր ենթագրութիւնն այն է թէ՝ որովհետեւ «Հաւատոյ գիր»ը ներսէս թէև կաթողիկոսին կողմէ՝ այլ ենքը գրած էր եպիսկոպոս եղած ասեն, Մանուէլ աւելի պաշտօնական և վաւերական ձեւի տակ ընդունած ըլլալու համար գըրուածը, ուզած է Ծնորհալիի Կաթողիկոս ստորագրութիւնը տեսնել անոր ներգեւ. և սա «չէ ընդգիւմացած», «որպէսզի յերկուց և յերից կրկնարանութեանց հաստատեացի բանին ճշմարտութիւն իրեւ վկայի ք»(էջ 121):

կ'գառնային միահեծան պետութեան մը ձկտում ները : Պապականները մտանաւորապէս Մանուէլ կայսեր դէմ զինուծ էին իրենց վրէժինդութեան ոլաքները գլխաւորաբար այն վատութեան համար զոր Բ . Խաչակրութեան միջոցին գործեց նա , բիւրաւորներու կոտորածին/պանծառ ըլլալով : Ու , հակաղեկու համար այն հակայ ոյժին զոր Արեւմտեան բոլոր ազգերը կ'կազմէին Լատաին կրօնի և Պապական գեղիշնանութեան ներքեւ , Յոյները , իրեւ Արեւելեան Քրիստոնեայ Կայսրութիւն կը դաւանէին ինքնինքնին , բովանդակ քրիստոնեայ Արեւելքը Օրթոսոքս Եկեղեցին ծոցը աւաւաղած ցուցնելով : Ուստի , որովհետեւ Յոյն ազգէն զատ Օրթոսոքսութիւն լնդուսող չկար Արեւելքի մէջ , նկատելով որ հակառակութիւնները լաւ հնաեւանք պիտի չունենացին , Մանուէլ իր բոլոր հնարագիտութիւնովը կ'ճգնէր Արեւելքը սիրաշահիլ և զոնէ արտաքնապէս տեսակ մը կրօնսական միութիւն կազմել և վերջապէս 1168 թուին յաջողեցու ժողով մը գումարեել Պոլիս , Հաւովմայ կարախնակներու և Միմայէլ Անիսիալուս պատրիարքի ներկայութեամբ . բայց՝ ապարդիւն : Համաձայնութիւն չգոյացաւ և հակառակութիւնն այնքան սաստկացաւ որ օր մը Յունական այդ հզօր կայսրութիւնը պիտի խոնարհէր Հատին թագաւորի մը սուջնւ(\*) :

(\*)Փլորենքեան ժողովի պատմութիւնը կարդացալ մը այս ամէնը լաւ պիտի հասկնայ:

Ե.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀՅՈՄԿԱՅԻ  
ՄԷՋ

Արեւելի և Արեւելու իրարու դեմ .— Կայսեր Արտադրիւնը Հայոց կողմը .— Կայսեր նամակը .— Յունական Ա. Պատգամաւարութիւնը . վիճարանութիւն . Թէորիանոսի գրաւրտութիւնը . Թէորիանոսի արձեկը:

**1168** թուին , յորում Շնորհավի առաջին թուղթը գրուեցաւ ու զրկուեցաւ Մանուէլ կայսեր , Յոյները իմաստ տագնապալից վիճակ մը կ'անցընէին : Լատիններու հետ ունեցած դարաւոր ատելութիւններն մեծ մեծ վէրքեր բացած էր երկու կողմին վրայ : Երկուքին համար ալ անսահնելի

Մանուէլ այդ ծանր զբաղանքներուն մէջ մոռցիր էր Հայոց հետ միութեան խնդիրը . անշուշտ դիւրին ու վերջացած գործ մը համարելով զայն . վասնղի , Ներսէս՝ որքան որ «ծածկեայն հաւասափոքր մի և հաւասար է . անհաւատութեան , զի խարէութիւն է և ոչ ճշմարտութիւն» սկզբանքը դաւանելով միշտ ջատագով կ'անդիսանար իր եկեղեցիի դաւանութիւններուն և անյուղդողդ քաջութեամբ կ'կուռէր Քաղկեդոնական մոլորութեանց դէմ , միւս կողմէ կ'ատենչար որ «այսուհետեւ ի սէր միաբանութեան ժողովեսցէ զորդիս Նորոյ Սիոնի և ուրախ եղիցի ուրախութեան պատճանանայնի Աստուած հանդերձ սուրբ հրեշտակօքն իւրովք յաղագս հաշտութեան մնրոյ» (Ըսդհ. էջ 115) : Ուստի , երբ Հոռվմայ հետ բանակցութիւնը յաջող ելք մը չունեցաւ , Շնորհավիր յուսադրական խօսքերէն սիրտ առնելով , կրկին Հայոց կողմը դարձուց իր մատղրութիւնը : Բայց , որովհետեւ «անկարանայր զելսն յԱրեւելս լստ Հայատանեայց Հայրապետին» (էջ 144) , եկեղեցեական պատգամաւորութիւն մը կազմեց և պաշտօնական յանձնարարագրով զրկեց Հոռմէլայ , հոն Հայոց հետ վիճաբանելու և գործը գլուխս հանելու համար :

Մանուէլ այս անգամ առաջնէն աւելի շողոքորթ լեզու մը կ'զործածէ իր նամակին մէջ : «Յաստուծոյ հաստատեալ պատուական և իմաստուն

Կաթողիկոսի Հայոց Տեսան Ներսիսի»եայլն խօսքերով կ'սկսի և քանի մը առդ յետոյ «անկարօտ էք , կ'ըսէ . վերասահն ուսամսիլ յաղագս պատշաճ զոյլ ձեզ» և կը կ'զբարաէ Կաթողիկոսը իրիւ «Համայնտին» իրենց նեկեղեցին : Թէորիամսոս անուն գիտնականը և Փիլիպպուալուսոյ Հայոց վանքին վանահայր Յովհաննէս Ութման մականուանեալլը կ'յանձնարարէ իրբեւ զինքը բնութանիլ ու լսել ե . կ'վերջացնէ «յետ այսուիկ շնորհի թագաւորութեան մերոյ բազմապահիլ բարեւանութեամբ լստ կամաց ձեր և խնդրոյ» խօսքերով : Իսր թէ Հայոց Հայրապետը Գերադարձի մը սնակիառութիւնն ունենար իրեն նշանաբան :

Պատգամաւորութիւնը Հոռմէլայ համեմական (1170) , անմիջապէս վիճաբանութեան կ'սկսուի : Ներկայ կ'գտնուուին Հայոց կողմէ Ծնորհալիէ զատանոր եղբօրորդին Գրիգոր Եպիսկոպոս (Տզայ) , Սահակ եպիսկոպոս մը որ հաւանաբար Կաթողիկոսի Դրան և պահանջուածն էր , և Վարդան ու Սաեհանսա անուն երկու վարդապետներ . իսկ Ասորիններ կողմէ կ'յունին Քեմոնյ Յավհաննէս եպիսկոպոսը և Միհայէլ պատրիարքի աշակերտը Թէորիոս՝ որ Արքու տարի առաջ եկած էր :

Վիճաբանութեան զիմաւոր նիւթէ կ'ընեն երկու բնութեանց խնդիրը որուն իրեն բնական հետեւութիւնն ի Քրիստոս երկու կամաց խնդիրն ալ կ'պ-

յուզուի . և յստ Լամբրոնացիի ամբողջ Աստուածաշունչը կը կրկամն , բայց Հայ . եկեղեցւոյ դաւանութիւնը միշտ ուղղափառ կ'ներկայանայ . «Ի բազում ժամանակս դեգերէին առ Աստուածաշունչ զիրս . Եթի ինչ զոր իւրաքանչիւր ոք այլով օրինակաւ թարգմանէր , մանաւանդ զթուղթս Սրբոյն Կիւրդի որ առ Սեկունդոս՝ զառաջինն ու զերկրորդն , որ յայտ առնէ ի բանս իւր թէ որպէս հարքին ասացին՝ մի է բնութիւն Բանին մարմնացելոյ» : Թէորիանոս չուզեր «աեղի տալ ասելոյ անձառ միաւորութեանն մի բնութիւն , այլ զերկուց բնութեանցն յատկութիւն անշփոթ պահելով . «իսկ հայրապետն սուրբ երկրութեամբք սպառապինէր ընդառաջին սրբոցն ընդդէմ Նեստորականացն միաւորելով , և առ Եւափքիսան՝ զյատկութիւնն ճշմարտելով» (Բնդէ . Էջ 145) : Սակէ աւելի բան մը չպատմեր Լամբրոնացի . բայց Թէորիանոսի հեղինակութեամբ հասած ընդարձակ արձանագրութենէն . որուն համար ինքն ալ կ'վկայէ թէ «զամնայն ի գիր գրոշմեաց» (Բնդէ . Էջ 153)՝ Կ'իմանանք որ՝ երկրորդական շատ մը խնդիրներ ալ կան որոնց վրայ կը վիճէին : Ասոնք են . 1 Քրիստոսի ծննդեան տօնին օրը . 2 «Խաչեցար»ի խնդիրը . 3 Միւռոնի նիւթը . 4 Ժամասացութեան վայրը . 5 Քաղկեդոնի ժողովոյ վճիռները , կամ Լեռնի առմարը , որոնց մասին Մանուէլ բան մը գրած չէր իր նաւ-

մակին մէջ : Այս ամենուն մէջ Թէորիանոս այնպիսի խօսքեր կ'զնէ Շնորհալիի բերանք որ , կարծես , այլևս դաւանական զրին հեղինակի չէ որ կը խօսի . և զարմանալի յանդգնութեամբ լսել կուտայ անսր ինչ որ յետոյ Լամբրոնացի բոլոր իր կարծեցեալ օտարամոլութեամբք չէ կրցած լսել : Իրեն համար Շնորհալի չլու համակերպող մէն է . բարձրը զիտութեամբք և կատարեալ առաքինութեամբ օժտուած անձ մը որ սակայն նոր կ'լուսաւորուի երբ վերջապէս կ'յայտարարէ թրեններուն հետ թէ «ԵՂԵՑ ՀՈՌՈՒԿԱՆՈՒՆ եւ վասն հոռմայեցոց ! (\*) (ՊԱ.ՏՄ . ԿԱ.Թ . Վ.Ա.ՐԴՒ.ՊԵՏՈՒԹԵԱՆ Ի ՀՅԱՅ էջ 214 . 235) : Կ'րնգունի Քաղկեդոնական ժողովը և կ'ողովէ զանոնք որ «զաշս մտաց իւրեանց կափուցեալ առ լոյնի ծմարտութեան՝ կամակորիցին և զանձինս իմաստագոյնս քամ զՀայս ունիցին» (նոյն էջ 235) : Կ'խոսանայ ժողով մը գումարել և այդ ժողովին մէջ նախ Թէորիանոսի դէմ խօսելով կամաց կամաց պատրաստել ժողովականներուն սիրար

(\*) Արծանագրութեան Թարգմանիչը հոս չխղճար «հումէական» եւ «հումայեցւոց» Թարգմանել բառերը . մինչզեռ յունարէն բնագրին մէջ «հումում» եւ «հումուոց» կրնար զբուած ըլլալ . վասնզի աւելորդ է լսել թէ Թէորիանոս յոյն էր եւ իր նախատակն էր հայերը «յունադաւան» ներկայացնել , ոչ թէ հոռվիչական

հշմարտորիւնն ընդունելու : Հուսկ յետոյ , «փղդ-  
կեալ սրտիւ արտաստուալից»՝ կը խնդրէ որպէսզի  
կ . Պոլսոյ Յոյն Պատրիարքը «ի լուր ամենայն ե-  
կեղեցւոյ և ժողովրդեան օրհնեացէ զաղգս Հայոց ,  
որ ընդ այշափ ժամանակս յանէծս էր» (նոյն անդ) .  
և օրհնելով կ'արձակէ պատգամաւորները , կայսեր  
հասցէին նամակ մին ալ տալով «յորում բովանդա-  
կէր և այն եթէ ընդունէր նա զսուրբ դժիեզերա-  
կան և գմենծ սիւնչողուսն Քաղկեդոնի» (նոյն էջ 236) :

Սրդ , հասկնալու համար թէ ի՞նչ կ'արժեն  
թէորիանոսի այս վկարութիւնները , բաւական է  
գիտալ թէ պաշտօնական վաւերացում մընդու-  
նած չեն անոնք . զի հայերէն այդ տեսակ գրուած  
մը ձեռքը չէ հասած և ոչ իսկ Լամբրոնացի կ'յի-  
շէ անոր երկկողմանի հաւանութեամբ գրուած ըլլա-  
լը . այլ միայն «ի գիր դրոշմեաց» կ'ըսէ , ինչպէս որ  
ուզեց : Ասկէ զատ , նոյն ինքն թէորիանոսի ձեռ-  
քով կայսեր զրկուած նամակը հայելի պէս գեղե-  
ցիկ կ'ցոլացնէ հեղինակին համոզումներն ու դաւա-  
նանքը և մանաւանդ անյոզդողդ կամքը , որով ոչ  
մէկ զիջողութիւն յանձն կ'առնէ , չնայելով որ թե-  
թև յամառութիւն մը կրնար կայսեր ցասումը գլր-  
գուել դժբաղդ ժամանակի թշուառ ազգին վրայ :  
Միայն թէ միաբանութեան կէտ մը ստեղծելու հա-  
մար շիրաչիր երկու բնութիւն բացատրութենէն ,  
«վասն անկորուստ և անյեղլին գոլոյ բնութեանցն» :

(Ընդհ . էջ 151) , ինչպէս կ'ըսէ Գրիգոր Աստուածա-  
րան . ու միւս կողմէ մի բնութեան ուղղափառու-  
թիւնը կ'հաստատէ պարող օրինակ մը յառաջ բերե-  
լով թէ «որպէս և մարդն է ի հոգւոյ և ի մարմնոյ ,  
քանզի այլատեսակք են» արտօքիկ և միմեանց ոչ  
համագոյք : սակայն միաւորեալք՝ մի բնութիւնն  
մարդոյն կատարեն» (Ընդհ . էջ 150) . և կ'պնդէ թէ  
առանց ևտիքական ըլլալու իրենք կրնան կիւրեղ  
Աղեքսանդրացի հետ լսել մի բնութիւն «յաղագս  
անձառ միաւորութենէն» (նոյն էջ 151) , «զի մի  
են . կ'ըսէ , խառնելովն՝ Մարդանայովն  
և մարդոյն աստուածանալովն» . սակայն , բաղ-  
ձացեալ սէրբ հաստատելու համար հաւատքի նոյ-  
նութիւնը կ'համարի էականը , կ'բառէ որ նոյն  
Քրիստոսը դաւանին իրեւ Աստուած և իրեւ  
մարդ միանդամայն , և «ոչ այլ ոք և այլ» : Յւ  
այս ամէնը աւելի պայծառ կ'երեւին յաջորդ իրու-  
զութեանց մէջ :

յինուերը խիստ պահանջկոտ են և ուրիշ թաքուն նպասակ մը չօշափել կուտանն իրենց անսութիւններուն մէջ։ Իսկ Մանուէլ՝ Թէորիանոսի տարոծ նամուկը կարդալով զայրացած էր Շնորհալիի դէմ։ Դիտելով որ պատուիրիմին լսածները բնաւ չեն համապատասխաներ նամուկին պարունակութեանը։ և Միքայէլ պատրիարքի հետ համախորհուդ գ՝ նոր միջոցներ ստեղծել կ'ճգնէին մինչեւ որ 1172ի դեկտեմբերին երկուքն ալ առանձնակի գրութիւններով վերսաբին Հռոմելայ զրկեցին Թէորիանոսն ու Ուժմանը։ Մակայն այս անգամ անձան ու բիբա լեզով մը կ'գործածէ Մանուէլ։ Կլայեցի կաթողիկոսին հեղանամքոյր բնաւորութենէն օգտուելով։ իշխանական սասաւ մը կ'դնէ իր խօսելու կերպին մէջ երբ կրտեանէ որ տակաւին մի բնութեան վարդապետութիւնը կ'պաշտպանէ։ և « զարմացայ կ'րաէ, թէ վիա՞րդ ամենեկին դայսավիախ սասացուածս լնկալար զորս ոչ ընդունի կաթուղիկէ ուղղափառ եկեղեցի ։ զբկր խրասս և զվկայութիւնս աստուածազգեցիկ հարցն լնկեցիկ և խոտան առնելով, որպէս հանոյակից գոլ այնոցիկ որ շփոթումն առնեն երկուց բնութեանցն որ ի Քրիստոս» (Բնդ. էջ 155)։ Ու, նախկին պատգամաւորներուն վերըսաբին զրկութիւ ծանուցանելէ յետոյ, մինչեւ այն ատեն եղած առաջարկութիւններէն դուրս ուրիշներու ալ բնդունուիլ կ'յանձնարարէ տիրաբար։



## ՊԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Կայսերական եւ պատրիարքական նամակներ եւ կար դուրբենէ վեց։ — Հոռմելրայի ժողովը եւ Ինն զույնները։ — Կարողիկովին պատասխանները։ — Թէորիանոսի Բարձանագրութիւնը եւ զյաւոր մեկ սույը։ — Շնորհալիի հրաւերն առ հայատանեայս եւ մահը։

**ԹԷՈՐԻԱՆՈՍԻ Պոլիս գառնալէն յետոյ ամբողջ երկու տարի լրութիւն տիրեց երկու աշխարհներուն մէջ։ Ոչ Յունաց և ոչ Հայոց կողմէ ո՛ւ է շարժում չտեսնուեցաւ այդ միջացին։ Վասնզի Հայոց Հայրապետին նախկին նուանդը չէր մնացեր և հետզհետէ վհասարիլ կ'ակսէր տեսնելով որ դիմա-**

«Յաւելցի դարձեալ և այլ զվաճակարգութեանցն սան՝ զոր ոչ յիշեցիք յառաջասացեալ դրուցաբութիւնն ձեր» (անդ էջ 155): Բայց իր նոտմակին մէջ չէ մշած անոնց ի՞նչ ըլլալիք: այլ խորամանկութեամբ մի պատճամաւորներուն թողած է յայտնել զանոնք բերանացի:

Դրեթէ նոյնոգին երեւան կուգայ նաև Պտարիարքին նամակին մէջ քանով թէպէտեւսա «իսազազութեան և սրբութեան սիրող» կ'ուզէ ցուցնել ինքինքը և բաւական հանդարաս ու ակնածող կ'երեւի իր խօսքերուն մէջ, բայց նոյն ատեն չքաշուիր յայտարարելու թէ «գրեթէ ամենացն թագաւորք հնազանդին սմա (Մանուէլի), այլ և ահաւոր է յաչս ամենեցուն՝ որ շուրջ են զնովաւ»: և ասով տեսակ մը երկիւղ ազդել կ'ուզէ Շնորհալիի իբր թէ յայտնի սպառնալիք մ'րած չըլլալով, ու կարգ մը ամոքիչ և շինիչ խօսքերէ վերջ դարձեալ կրմեծամտի և յաւակնոտ շնչտով մը «Ահաւասիկ, կ'ըսէ, դարձեալ չափաւորութիւնս մեր, և որ բատ մնու սուրբ և առաքելական եկեղեցի զգիրկս իւր պարզեալ ունի ձերում սրբութեանդ և է պատրաստ ի ձեր ընդունելաւթիւնդ»: զոր աւաղելով պիտի կարդար Շնորհալի:

Խոստացեալ ժողովի տակաւին չէր դաւմարուած երբ թէորիանոս և Ուժման Հռոմելայ հա-

սան (1173 Փետր. 20): ուստի հարկ եղաւ անմիջական հրաւէր մ'րնել մերձակայ եպիսկոպոսնեւրուն, որոնցմէ ժողովակ մը կազմուելով երկու նամակները կարդացուելիք վերջ «զվաճակարգութիւններ»ը մէջ բերուեցան Վետեւեալ կարգով.

1. Մի բնութիւն լսողները նզովել.

2. Երկու բնութիւն, երկու ներգործութիւն և երկու կամք-դնդունիլ ի Քրիստոս:

3. «Սուրբ Աստուածոցին «Խաչեցար»ը վերցրնել.

4. Քրիստոսի ծնունդը, Մկրտութիւնը, Քառամօրեայ Գալուստը ևն. Յունաց հետ տօնել:

5. Միււանոր ձէմով պատրաստել.

6. Պատարագը ջրախառն բաժակով և խմուն հացով կատարել:

7. Պատարագի միջոցին ժողովուրդը եկեղեցին դուրս չհանել:

8. Դ. Ե. Զ. և է. այսինքն՝ Քաղկեդոնի և Կ. Պոլսոյ Գ. և Դ. և Նիկոլոյ Բ. Ժողովների իւրեւ ափեղերական ճանշնալ և լնդունիլ:

9. Հայոց Կաթողիկոսին հաստատութիւնը Կայսեր կամքին թողուլ:

Բայց այս գլուխները խիստ և անտանելի էին. մեծ մասամբ իւրաքանչիւր եկեղեցիի յատուկ ծէսեր ըլլալով՝ խօսք անգամ պիտի չըլլար անոնց վրայ: Եւ այս կ'ոչանակէ թէ Յոյները շատ հեռի

Էին Շնորհալիի ուղիղ և սուրբ նպաստվէն զոր զգացած էր արդէն։ Մանաւանդ վերջին գլուխը բացարձակօրէն բռնապետական կամք մր Կ'յայտնէ, որուն նպատակիլ կորուստի մասնել էր Ազգին մեծագոյն մէկ իրաւունքը, ուրկէ անդին իր աւիւծափրա քաջութիւնը միայն կ'մնար իրեւ եկեղեցի և ազգութիւն իր ինքնօրէն գոյութիւնը պահելու համար։ Ու Լամբրոնացիի այն վկայութիւնը թէ Կայսրը թուլառութիւն ըրած էր այդ 9 գլուխներուն մէշէն ընտրութիւն մ'րնել և «ախորժելին ընդունիլ»՝ նշանակութիւն չունի ընաւ։ Քանզի «որոց ոչ կամիք զհաւանական հնապանդութիւն, զպատճառն յայտ առնելով՝ պատոսխանի արարէք», Կ'ըսէ, որուն վերջը չպիտի գար և կամ ձախող կէտի մը պիտի յանդէր։

Շնորհալի դարձեալ իմաստութեամբ կ'շարժի։ Խիստ և կտրուկ պատասխան մը տալ չուզելով՝ կ'առարկէ թէ՝ «գլխոյն անհնար է առանց անդամոցն գործոյ իրիք կատարումն առնել»։ և, Արեւելեան բոլոր եպիսկոպոսներէ ազգային ժողով մը գումարելու պէտքը կ'զգացնէ Յոյն պատգամաւորներուն, ամէն ինչ հոն որոշելու և կարգադրելու համար։ Եւ որովհետեւ տեղերու հեռաւուրութեան պատճառաւ երկար ժամանակի կ'կարօտէր այդպիսի գումարում մը, միայն ընդունած նամակներուն պատասխանները գրելով ձեռնու-

նոյն եւ կ'գարձնէ պատգամաւորութիւնը։

Կայսեր ուղղուած այն երրորդ նամակով Կաթողիկոսը կ'յայտնէ թէ խիստ ծանր էին եղած պահանջումները։ թէ՝ գայթակեցուցիչ կարծուած կէտերը ինք արդէն պատիշականած և արդարացուցած է Ս. զիրքով և թէ Հայք ոչ մէկ մոլորութեան մէջ կ'գտնուին։ Իսկ եթէ երբէք ինչ ինչ նորութիւններ ու փոփոխութիւններ ընդունի իր եկեղեցին մէջ, «յաղագս աստուածային սիրոյն հաղորդութեան» պիտի ըրած ըլլայ զայն և ոչ թէ «իրը ի մոլորութենէ դտանալով ի ճշմարտութիւն» և այն պայմանաւ որ Յոյներն ալ յանձն առնեն վերցնել բոլոր այն գայթակղութիւնները՝ զորս Հայոց ժողովի պիտի ցոյց տայ իրենց «ի վկայութենէ Ս. Գրոց»։ Իսկ Պատրիարքին գրած նամակը գրեթէ մտերմական է, ուր՝ շնորհալի խօսքերով իր ջերմ փափաքն ու եռանդը կ'յայտնէ միութեան գործին համար և կ'ինդրէ որ նոյն նըսպատակով ժողով գումարէ Կայսերական Մայրաքաղաքին մէջ, ինչպէս ինք պիտի գումարէ իր եպիսկոպոսներով, որպէսզի «սուրբ սկսեալ խորհրդոյս՝ նովաւ լիցի կատարումն»։

Թէորիանոս, սակայն, այսպէս չներկայացներ իրողութիւնները։ Իր այն երկրորդ պատգամաւորութեան պարագաներն ու արդիւնքը գրի ա-

ուած ատեն ալ չսոսկար սոււտ զբարարտութիւններ յերիւրելէ . ու միւնոյն կերպով յունադաւան և լոլորովին համամիտ կ'ներկայացնէ Ներսէս իր պաշտպաննել ու զած կէտերուն , որոնց , լնդհակառակն , հերքուած ըլլալը պիտի չկարենայ ուրանալ Շնորհալիի նամակները կարգացող ամէն ողջամիտ անձ :

Անշուշտ այդ զբարարտութեանց կարգէն է նաև այն պարագան , բատ որում , իբր թէ Շնորհալի՝ պաշտօնական գրութենէս գուրս դաղտնի նամակ ալ գրած է Կայսեր իր բուն դաւանութիւնը անոր միայն համարձակելով յայտնել . և սասանկ հնարիմացութիւն մը բաւական նիւթ մտակարարած է հեղինակին իր թատերական պատկերները ճոխացնելու : Սակայն , մեր ծրագրի անձուկ սահմանէն գուրս ըլլալով չարժող գրուածի մը վրայ ծանրանալ , բաւական կ'համարինք միայն դիտել տալ թէ՝ որովհետեւ հեղինակին բոլոր մտադրութիւնը մէկ նապատակի , մը սեւեռուած է , գործին անյաջողութեան բուն պատճառը ծածկելու համար գաղտնիք մը երեւան ելած կ'ցուցնէ և իբր թէ Շնորհալի ատկէ սրտմտած՝ ծանրապէս կ'հիւանդանայ . մինչդեռ ականատես պատմիչը սոյնօրինակ դէպքի մը ակնարկութիւն անգամ շըներ : Եւ եթէ Շնորհալի այդ միջոցներուն ունեցած է սրտի տափնապ մը՝ այն ալ ուրիշ բան չէ եթէ ոչ՝ այն յունական անւ

ներողամտութիւնը՝ որով բարեսկաշտ կաթողիկոսին հոգին կ'ապառէր իր ալեւոր ծերութեանը մէջ , մինչեւ որ Ժողովի մէ պատրուակալ քովէն հեռացուց անիրաւ պատգամաւորները :

Եւ սակայն սոււտ պատրուակ մը չէր գումարուելիք Ժողովը : Բազմահոգ Հայրապետ՝ ինչպէս կ'վկայէ Լամբրոնացի՝ խկոյն «Շրաման համէր յամենայն Հայանասաննեայս , սկսեալ յաթոռոյն Աղուանից մինչեւ ի Կողմանս Ասւրացւոց և մինչեւ ցարեւմտացին կողմանս . զի ամեննեֆին ի միաբին եկեալ . . . առ ի քննել զինդիրն խաղաղութեան և ամեննեցուն միաբան պատասխանել» (Ըսդէ . էջ 165) : Դժբաղդաբար հրաւիրագրին պատճէնը կր պակսի մեղի . և միայն աղդաբարութեան թուղթ մը կայ նամակներու կարգին մէջ գրուած , որով չգիացուկի թէ պատմիչը այդ թուղթին կ'ակնարկէ թէ բուն հրաւիրագրին : Բայց աղդաբարութեան թուղթն ալ համաձայն կուգայ տրուած վկայութեան , և կրնայ հրաւիրագրի համարութիւն՝ Անով խմաց կուտայ Ներսէս «առ եպիսկոպոսուն և վտրդապետս հայաստաննեայց» թէ ի՞նչ է պատճառը և ի՞նչ պիտի ըլլայ հանգամանքը Ժողովին . թէ՝ ի՞նք ի՞նչպէս շարժած է նախընթաց դէպքերում են . և պատուիրելէ առաջ որ պատրաստ ըլլան հրաւէր ընդունած ատեննին «ի սահմանեալ ժամադրու-

թիւնն» հասնելու, ոչ իր կամ ուրիշի մր կողմէ «ոյլ ի Հոգւոյն Սաստւծոյ» կանչուած համարելով, «զրեցաք, կ'ուէ, զայսոսիկ սակաւուք՝ ծանօթ լինել ձեր ճշմարտապէս վերագրելոցդ իրազ ործութեանց, զի մի՛ յանինասից ումանց անուղղապէս ինչ լուսալ, այդ ընդ այլոյ ինչ կարծիցէ» (Բնդէ. էջ 210): Առկէ կ'հետեւի թէ Շնորհալի գործերը նոյն իսկ Հայոց մէջ աղէկ հասկցուած չէին տաւ կաւին և թշնամիներու կամ տպէաներու բերնով բամբասանքներ կ'րլացին հոս հոն, ինչ որ այսպիսի ծանրակշիռ խնդիրներու մէջ կ'դիտուի սովորաբար: Սակայն հիմա ասանցմով չէ որ պիտի զբաղինք մենք:

Մեր գիտել տալիքն այն է թէ Շնորհալի հետափ չէր ժողով գու մարելու գաղափարէն և իր փափաքն էր այդ: լայց ազգարարութեան թուղթէն յետոյ խոստացած հրաւիրագիրն անգամ պատրաստելու ժամանակ չունեցաւ Երանելին, վասնդի հազիւ երեք չորս ամիս անցած էր երբ ինքը Երկնացին հրաւէրն լնդունեց (1173 Օգոստոս 13) ու հեռացաւ աշխարհէն «փոխագրեալ յանվախճան խաղաղութիւն»: Եւ այսպէս կիսաւարտ վերջացաւ այնքան եռանդով սկսուած գործ մը որ ամբողջ իր կաթողիկոսութեան միջոցը գրաւեց: Զափրելով սակայն գոնէ իր հոգին քիչ մը աւելի պայծառ ներկայացնելու մասին անփոյթ գտնուիլ, կ'ու-

զենք անգամ մըն ալ շեշտել ու բացատրել ինչ գաղափար որ կրնայ արտափայլիկ անոր միութեական իմացուածէն:



քելականութետմրը ճանչցնելու Յոյներուն , որոնք  
թիւր գաղափար մը կազմած էին շատ կանուվսէն :  
Ու բարեպաշտ ? թագաւորի մը (Մանուէլի) փափա-  
քը կարծես թէ պիտի կրնար լողուգակցիլ իրենին .  
ո՞նոյն նպաստակով՝ նոյն հոգովով շարժիլ կ'թուէր  
ինքնակալը , ինչ հոգի և նպաստակ որ ունէր ե-  
րերուն ազգին անվեհեր տիսյեանք : Այս երկու  
պետերուն մեկ հոգին պիտի ծնէր երկու Եկեղե-  
ցիներու միութիւնը , որմէ երկու կողմարն ալ շատ  
բան պիտի շահէին մանաւանդ բարոյապէս : Ու  
Շնորհալի պիրտ տռաւ . ճգնեցաւ . գրեց . խօսեցաւ  
շարունակ իր գիտացած ու հասկցած լեզուով , իր  
ըմբռնած ու սիրած գաղափարին համեմատ :

Իրեն՝ և լուգհանրապէս Հայոց համար միու-  
թիւն ըսելով ուրիշ բան չէր իմացուէր բայց եթէ  
այն քրիստոնէական և աւեաարանական հոգին որով  
երկու ազգերը ներքնասպէս մէկ ոյժ , մէկ մարմին  
պիտի կազմէին , համերաշխութեան և իրերօգնու-  
թեան փափաքը յաւիտենապէս վառ պահելով մէ-  
ջերնին : Հայք , իրբեւ անկախ և կեղեցի և ազ-  
գութիւն իրենց իրաւունքներուն տէր պիտի մը-  
նային միշտ , բայց պիտի շարունակէին իրենց եղ-  
բայր նկատել և նոյն զգացումով վերաբերուիլ  
դէպի յոյն անհաստ մը որ յանուն Յիսուսի Քրիս-  
տոսի մկրտուած է և կ'հաւատայ Անոր . փայթ չէ  
թէ տարբեր պաշտամունքներով ու ծէսերով կա-

## Ա.ՄՓՈՓՈՒՄ

Միութենական իմացուածն ըստ Շնորհալիի եւ  
անոր բուն նպատակն ու հոգին՝ օտարներու խարդա-  
ւանութեանց հակառակ :

ԵՐԲ Հայոց Հօր սրտին մէջ միութեան տեսչը  
վառեցաւ . յաջողութեան յոյնն ալ միտամանակ  
ներշնչուեցաւ իրեն . վասնզի արգելիչ պատճռո-  
մը չէր տեսներ իր առջեւ կամ խոշնդուտ մը՝ որ  
անհարթելի թուէր իր աչքին : Ինք կարող կ'ըզ-  
գար ինքինքը Հայոց Եկեղեցին իր բոլոր տռաւ-

տարէ իր կրօնական արարողութիւնները . Կ'րաւէ որ իր կրօնքը էականին մէջ հանգիտութիւն ունենայ հայկականին : Բստ այսմ , Շնորհալի ժամանակ մը կարծիով որ Յոյներն ալ ճիշտ ա՛յդ զաղափարին կ'ծառայէին , Կ'ջանար միայն համոզել զանոնք թէ Հայերը Եւտիքական չեն երբէք և թէ՝ բաղձացուած միաբանութիւնը հաստատիլուն մէջ աւելորդ է անսաեղութիւններ տեսնել : Սակայն , բանակցութեանց լնթացքը հետզհետէ լուսաւորեց բարեպաշտ հայրապետին միաբը յունական նենգամտութեանց մասին : Նա զզաց վերջ ի վերջոյ թէ Յոյները «տարբեր ջուրերու վրայ կ'նաւարկէին» : «Միութիւն» բառը իր ամենէն անձուկ իմաստովը կ'առնէին անոնք և ոչ միայն կուզելին ուրանալ յունական ու հայկական եկեղեցիներու առանձնակի գոյութիւնները , այլ և կ'պընդէին որ Հայք բոլորովին թողլով իրենց եկեղեցական ծէսերն ու արարողութիւնները , Օթոտոփսութիւնն ընդունէին իր ամէն մասերով և իրենք վերծ ըլլային փոքրիկ զիջողութիւն մ'անգամ ընելու անհրաժեշտականութենէն : Ասկէ զատ , աղդային գոյութիւնն ալ վտանգի պիտի մատնուէր անշուշտ , քանի որ կրօնապէս ու քաղաքականապէս այդքան քատմնելի պահանջում մը յայտնապէս չէին վարաներ ընել :

Մեր այս տեսութիւնը խիստ չպիտի գտնէ ըն-

թերցողը եթէ անգամ մըն ալ անդրադառնայ մեղքի հետ հոչակաւոր «ինր գլուխներ»ուն , որոնց առաջինը վերջինով կը բացատրուի : Բաել կ'ուղենք , եթէ Քրիստոսի մի կամ երկու բնութեան խնդիրը անվերջանալի կոիւ մը բացաւ երկու աղգերու մէջ՝ պատճառն այն էր որ , Յոյներուն՝ բացարձակապէս տիրապետելու ցանկութիւնը հայոց վրայ՝ կուրցուցած էր իրենց զգացումն ու միտքը որով չէին ուզեր հասկնալ Շնորհալիի գեղեցիկ պատճառարանութիւնները ի պաշտպանութիւն մի բնութեան վարդապետութեան : Եւ երբ իրենք ցաջողեցան Քաղկեդոնական մոլորութեան մէջ Թակարդել Հայոց պատկառելի Հայրը , այն առեն յայտնի սպառեալիքներով գուրս պոռթկացին իրենց բուն նպատակը որ ծովու և ցամաքի տարբերութեամբ անհաշտելի կ'մնար Հայոց միութեան գաղափարին հետ : Այս կ'հասկնէ մեզի «ինս զլսակարգութեանց» վերջինը և այս հասկցած էր Շնորհալի երբ զայն առաջարկեցին իրեն : Եւ թէպէտ անկէ առաջ կռահած էր Յունացարամտութիւնը , բայց այս կէտին մէջ ամէն պայծառօրէն յայտնուեցաւ իրեն և իր վերջի օրերուն մէջ յուսահատ ճիգ մըն էր որ կ'թափէր իր ուզած եղանակովը առաջ վարելու համար խընդիրը :

Մենք նիւթին ընթացքին մէջ տեսանք որ Շը-

նորհալի թեթեւ յանձնառութիւններ մ' լնկլու ալ-  
րամադիր կ' երեւէր , այլ կարծել թէ ա' յաքան ալ-  
րամադրութիւն մը հաւանիլ և համակերպիլ կ' նը-  
շանակէ Օթթոստքս եկեղեցիի պահանջումներուն՝  
շատ ծիծաղելի կ' գանենք : Եւ եթէ այդ միամբա-  
ները , — յսկեմ չարամիաները , — Յոյները միայն լլ-  
լային՝ գուցէ մեղողքելու իրաւունքը չստանձէ-  
ինք . մինչդեռ ամենէն աւելի Հսովմէականներն  
են որ Պահաւունեաց տան չնորհալի շառաւիզլ կը  
մերկացնեն Լուսաւորչեան դաւանութեան լուսա-  
շող պատմուժանէն , է՞ն ծիծաղաշարժ մակդիրը կը-  
ցելով անոր անունին , — «Փաթոլիկ ! ! !

Իրենց բոլոր փաստը ձախող տրտմաբանու-  
թենէ մը կ' հանեն , — Յունաց հետ միութեան ձլ կ-  
տումներէն : Մենք Հայոց և Յունաց միութեան  
դաղափարները իւրաքանչիւր կողմին իր լ մրանու-  
մին համեմատ բացարքեցինք արդէն , Պատմական-  
ներունն ալ տարբեր չէր յունականնէն , ինչպէս տե-  
սանք այս երկու եկեղեցիներու միութեան ինդիբ-  
ներուն վրայ ակնարկ մը նետած ատեննիս (Գ. Ե.) ,  
Սրդ , ի՞նչ բան կրնար արդեօք Յունաց մօտեցու-  
ցած ըլլալ Շնորհալին : Ոչինչ : Նա մինչեւ վեր-  
ջը չեղեցաւ իր ուղղութենէն և նոյն իսկ հայ քա-  
հանայ մը՝ Պօլսո անուն՝ որ յունադաւան եղած  
էր՝ մասնաւոր պարսաւանքի առարկայ դարձաւ և  
յորդորուեցաւ Հայրապետէն իր եկեղեցին վերա-

դառնալու : Իսկ այն համակերպութեան ոգին զոր  
խստ աննշան կէտերու մէջ ցոյց տուաւ , աղաս  
գաղափարի և աղատ սկզբունքի մը յատկանիցը  
կրնայ նկատուիլ թէ իսկ չուղենք ժամանակի  
կացութեան բերումն վերագրել զայն : Դժբախ-  
տաբար , սակայն , այս վերջի պարագան էր ամե-  
նէն աւելի որ ծանրացաւ Հայոց Հովուապետին  
կամքին վրայ իր սրափ ու մտքի գանձարանէն խո-  
հմութեան և իմաստութեան գոհարներ դուրս բե-  
րելու զոր այնպէս պիտի յափշտակէին օտարներ ամ-  
բողջ գանձարանը իւրացնելու չափ յառաջ երթա-  
լով : Այս , ժամանակի քաղաքականութեան դժբա-  
ղակ կերպարանն էր ամենէն աւելի որ բանաբա-  
րեց Շնորհալիի կամքը , թէ և լստ մեզ պարզ Մ-  
նորհումէ մը անդին չեն անցնիր եղած զիջողու-  
թիւնները : Այս ճշմարտութեան հաստատութեան  
խարիսխ կ' կազմէ Լոմբրոնացիի այն վիճաբանու-  
թիւնը որ տեղի ունեցաւ Բիւզանդական Մայրա-  
քաղաքին մէջ (1198) , և ուր՝ Ներսէս՝ Կայսեր և  
կայսերականաց առջեւ համարձակ կ' պաշտպանէ  
Հայ , եկեղեցւոյ գաւանութիւնն ու վարդապետու-  
թիւնը ի՞նչ մասին որ իրեն կ' հարցուի կամ կ' ա-  
ռարկուի (\*) : Բան մը՝ որ պիտի չյուսացինք երի-

(\*) Լամբրոնացիի վիճաբանութեան արձանագրութիւնը  
հասած է այսօր ծեռքերնիս , ուրիշ կ' առնենք այս վկայու-

տասարդ՝ արքեպիսկոպոսէն, եթէ պահ մը կարեւուրութիւն տալ ուղեինք Հռովմէականներու այն կարծիքին թէ նա կատարեալ լատինադաւան մըն է եղած։ Բայց Երկրին քաղաքական վիճակը փոխուած էր այլու։ Թագաւորական իշխանութիւնը վերահաստատուած էր Կիլիկեան Հայոց մէջ, և ինչպէս կ'կարդանք Միքայէլ Ասորւոց պատմադրութեան մէջ՝ «Ել անուն նորա (Լեռնի) բնդ ամենայն երկիր՝ և փութացան պատկել զնա առուն Յունաց և տունն Փռանկաց, բատ որում առաքեցին նմա թագ յիւրաքանչիւր կողմանց՝ ի պարձանութիւնաց առնելով զայն»։ Ուստի և Լամբրինացի շատ իրաւամի պիտի կրնար պաշտպանել իր եկեղեցին դատի քանի որ գլուխ ծռելու ժամանակը անցած էր ալ:

Սակայն, եթէ ընդունինք պահ մը թէ Շնորհալի ինքնայօժար կամօք յանձն առած է զիջողութիւն, Պալականք ի՞նչ պիտի շահն արգեօք ։ Նա ոչ միայն իրենց հետ գործ ունեցած չէ, այլ բանակցութեան մտած է այնպիսի Պետութեան մը

---

Թիւնը, Գրուածին ժողովական վաւերացում մ'ընդունած ըլլալը չենք գիտեր. բայց գոնէ Լամբրոնացիի զրչն ելած ըլլալը կրնայ Երաշխաւորուիլ եւ ասիկա բաւական է ցրելու համար բոլոր այն սիսալ կարծիքները, որոնք Երանեալ արքիսկոպոսին Հայ Եկեղեցւոյ պատուականազոյն հայրերու կարգը դասուելու իրաւունքը կ'զլանան այսօր։

հետ, որուն, այն միջոցներուն սիսերիմ թշնամի էին Լատինք, ինչպէս ցոյց տուինք ե. զվարան սկիզբը։ Արդ, երկու թշնամի պետութեանց մէկուն հետ միանալ ուղով մը չենք կրնար լոմբանել թէ ի՞նչպէս կրնայ, այլ իսկ պատճառ, բարեկամացած և մանաւանդ դաւանակցուծ լԱմլ միւսկողմին։

Ո՛չ, մենք դարձեալ չենք ուղեր մեղադրելոչ Յոյները և ոչ Հռովմէականները. վասնվի ամէն չքնազ ասարկայ իր հիացողները կունենաց. և Երնորհալիի պէս գերազանց մաքի և սրափ տէր անձնաւորութիւն մը՝ զարմանալի չէ, եթէ այդ գժուարանամ ազգերը չափազանց կը պատուեն ու մեզի չկամնալու ասափճան կ'սիրեն զինքը. այն պաշտելի գէմքը՝ որ հայութեան այնքան տագնապալց վայրկեաններուն մէջ իսկ չկորսնցուց իր պաշտօնին գիտակցութիւնը և գնահատելի քաջութեամբ ըստինայեց ինչ զոհողութիւն որ կրնար սպասուիլ ճշմարտապէս ազգասէր ու եկեղեցաէր հայրապետէ մը, որուն ոչ կարողութիւն կ'պակսէր և ոչ կամք։

Օրհնեալ մնայ յիշատակը։

### ՎԵՐՋ

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Նախակ—Յառաջարան . . . . .

5

**Ա.** ՄԻՈՒԹԵԱՆՉԿՑՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

Հնդիանուր ելեղեցին նախակին դաւերում.—  
Քաղկեդոնական յուզումներ.— Յունական նեն-  
գամութիւններն ու Հայոց բռնած սիրքը .— Լա-  
սինական եւ յունական յարամութիւններն ու ա-  
նոնց հետեւանիքը՝ Հայոց կրօնական եւ խաղաքական  
պիճակին վրայ . . . . .

9

**Բ.** ԲՆԴՀԱՆՈՒԹ ՀԱՅՈՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱ-  
ԿԻ ՇՆՈՐՀԱԼԻՒ ՕՐՈՎ

Կիլիկեան եւ Արեւելեան Հայք ընդհանրապէս  
— Արեւելեան Հայեր բարբարուններկ պաշարուած  
— Կիլիկեան Հայք Առոքիննեանց իշխանութեան  
ներքեւ.— Յոյներուն, Լասիններուն ու Թուրքե-  
րուն բռնութիւնները Կիլիկեան աշխարհի մէջ.—  
Թորոս Ս. եւ Լեռն Ս.— Շնորհալի գուրու ան-  
դորր կեսնիք: . . . . .

19

**Գ.** ԲԱՆԱԿՑՈՒԹԵԱՆՑ ՍԿԶԲՆԱՒՈՐՈՒԹԻՒՆԻ

Շնորհալի գործակից կրտսդիկուին.— Շնոր-  
հալիի տեսակցութիւնը Այիս կրտսակալին հիւս (ի  
Մանեսիա) եւ միաբանութեան ձկումները.—

Հաւասոյ զիրը եւ բովանդակութիւնը. — Աղեմի  
հացումներու ցանկը. Շնորհալի անկեղծութիւնը: 25

### Դ. ԿՈՅՍԵՐՈՎԱԿԱՆ ՀԲՈՒԷՐ ԵՒ ՄԵՐԺՈՂԱԿԱՆ ՊՈՏՈՍԽԱԾ

Շնորհալի Կարողիկոս. — Կայսերական պատ-  
գամաւորութիւնը եւ ժամանակը. — Հաւասոյ զր-  
դին պղեցութիւնը Կայսեր վրայ. — Հրաւերին  
մերժուիլլ Շնորհալի եւ պատճառը. Սուրբ  
պատրիարքին գրուած բույրը եւ պատախանը.  
Շնորհալի առաջարկութիւնները. — «Սահմանի  
Հաւասոյ» եւ «Յարագս աւանդութեանց» զր-  
ուածները. գրուելնուն պատճառը . . . . 35

### Ե. ՊՈՆՏՈՎԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀՈՌՄ- ԱԼՈՅԻ ՄԵՋ

Արեւելք եւ Արեւելուս իրարու դեմ. — Կայ-  
սեր մասրութիւնը Հայոց կողմը. — Կայսեր նա-  
մակը. — Ցունական Ա. Պատգամաւորութիւնը  
վիճարանութիւն. Թեորիանոսի գրպարտութիւնը  
. — Թեորիանոսի արձանագրութեան արձելը: . 40

### Զ. ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Կայսերայան եւ պատրիարքական նամակներ  
եւ լրաց դուրբեն վեր. — Հոռմիլայի ժողովը եւ

62

Ինն զրոյիները. — Կարողիկոսին պատախանները  
. — Թեորիանոսի Բարձանագրութիւնը եւ զիաս-  
ւոր մեկ սուրբ. — Շնորհալի հրաւերն առ Հա-  
յասանեայս եւ մասիք: . . . . . 48

### Է. ԱՄՓՈՓՈԽ

Միուրենական իմացուածն ըստ Շնորհալիի եւ  
անոր բուն նպատակն ու հոգին՝ օսարեւու խոր-  
դաւանութեանց հակառակ: . . . . . 58





ՀՀ Ազգային գրադարան



NL0165735

## ՀԵՂԻՆԱԿԲ ՀԵՏԶԵՏՏ ԹԻՏԻ ՀՐԱՏԱՒ

ՅՈՅԶԵՐ. — Բանասեղծութիւնն

ՍԵՒ ՀՈՂԵՐՈՒ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ  
եանի ծանօթ «Մեւ հողեր»ու ուզմերգ  
ները՝ Եւրոպական ձայնագրութեամբ՝ ի  
հուրլիմ «աօլո»ի ու դաշնակի յարմար և  
մաճայն յօրինուած՝ ոռոկ հողին կ'բացա  
ուեսիկ պատկերներու վրայ:

ԽԱԶԻՆ ՃԱՄՐԱՆ. — Կրօնա-բա  
րահանգութիւններ:

ՏՐԾՈՒՆՁՔ. — Նոյն Դուրեանի  
զրոխ-զրծոցը՝ որուն ամբողջութիւնը մի  
մը եղած է յանաձայն յօրինուածով և  
պահանջած նրերան պեսպիսութիւններ:

ԱՐՑՈՒՆՔԻ ՇԻԹԵՐ. — Կրօնակա  
ներ:

## ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ

ԿԱԿԱՆԻՆ. — Հայկական ձայնագրութիւ  
սոյց կերպով աւանդող դասազիր մը որ /  
կորմանի ծանօթութիւններով ամեն հաս  
տղներուն պիտի ուսուցանի ընդհանրապի  
եան եւ մասնաւորապէս Հայ եկեղեցական  
յին երածշտութեան վերաբերութեամբ անհ:  
ժեղիններ:

ԲԱՐՔԵՐ. — Տպաւորութիւններ ապրու

Գիմ 4 դրուշ

Կեդրոնատեղի ՅԱԿՈԲ Մ. ՄՐԱՎԵԱՆ գրատուն, Մ.  
Փնտուել նաեւ ծանօթ գրավաճառանոցներու